

ԱՐ ԱՐ

Արմենիա

Հրանտիկ
Բագրատիկ
Գրիգորիկ



ՀԱՅՈՎԱԿԻ ՀՐԱՄԱՆԱԴՐԻ ԵՐԱԿԱՆԱԴՐԻ ՀԱՅ ՊԱՏՐԻԳՈՒԹՅՈՒՆ
Խ. ՏԱՐ — ԵՐԵՎԱՆ 1949

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ	ԵՐԵՒ
— Հուրց ախտանշաններ (Դ.).	161
ԿՐՈՆԱԿԱՆ	
— Ժամանակին հետ.	Ե. Վ. Տ.
— Տերության Ալորքը (2).	ԳՐ. ՄՐԿ. Հ. ԳԱԼՈՒՍՅԱՆ
	164 166
Ի ՊԵՏԱ ՔԱՐՈՉ ԶԱՅ	
— Քառողյասուրեան արուեստի մասին.	Թրգմ. Բ. Ե. Գ.
	170
ԲԱՆԱՍՏԵՂԱԿԱԼՆ	
— Հինաւուց տեսիլ.	ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐԻ
	174
ՀԻՆ ԵՃԵՐ	
— Տաղ Մեծի Ներսիսի.	ՀՐԱՄ. Ն. Վ. ԾՈՎԱԿԱՆ
— Տաղ Սուրբ Խաչի.	» » » »
	175 176
ՊԱՏՄԱԿԱՆ	
— Կիլիկեան ամրոցներ — Վանիայի դղեակ.	ԱՐՏԱԿԻԱԶԴԻ ԱՐԳԵՑՊԻՍԿՈՊՈՍ
	177
ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ	
— Ֆանսական բննադատուրեան երեք սիմեոր.	Ամփափեց ԳԱՐԳԵՒ ՑԵՐ ԾՈՎՀԱՆՆԵՍՅԱՆ
	180
ՀԱՅԿԱԿԱԼՆ ՎԱՆՔԵՐ	
— Սկեւուա.	Ն. Վ. ԾՈՎԱԿԱՆ
	183
ԼԵԶՈՒԱԿԻԴԱՏԱԿԱՆ	
— Հայերենի բարբառները.	ՊՐՈՖ. Հ. ԱՃԱՌԻԿԱՆ
	186
Միսիքար ու Միսիքարեաններ.	ԽՄԲ.
	189
Ս. ԲԱԿՈԲԻ ՆԵՐՍԵՆ	
— Ամսօրեայ լուրեր.	»
	191
ՏԻՐՈՒՆԻ	
— Մրգունի Մայրապես նդիայեան.	»
— Ելպիս Մայրապես Քիւրեան.	»
	192 192

ԲԱԺԵԿԳՐԻՆ

ՍԻՈՆԻ Տարեկան բաժնեգինն է՝ բոլոր Երկիրներու համար՝ Անզլ. Շիլին 10
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆԸ ԿԱՆԽԻԿ է

Հասցէ՛ Rédaction de la Revue Arménienne SION
Patriarcat Arménien, Jérusalem-Palestine

"SION," an Armenian Monthly of Religion, Literature and Philology
Printed in
JERUSALEM — PALESTINE

Ս Ա Ր Ե Ւ Ո Ւ Ն

ԽԳ. ՏԱՐԻ — ՆՈՐ ՇՐՋԱՆ

1949

Հ Ա Ր Ե Ւ Ո Ւ Ն

Թ Ի Ւ 7

ԽՄԲԱԴՐԵԿԱՆ

ԼՈՒՐՃ ԱԽՏԱՆՅԱՆԵՐ

Դ.

Հրազդային քննադատութիւնը անսառակոյս իր բարերար արդինքները ունի հանրային կեանքին մէջ, եթէ չշեղի իր գերէն, կամ աւելի ճիշդ չդառնայ խոտելի միջոց մը՝ նպատակի արդարացման, և վերջոյ ազնիւ նպատակներուն երթալու համար անհրաժեշտ են ազնիւ միջոցներ, ծուռ քանակէն ուղիղ գիծ չելեր :

Հրազդային քննադատութիւնը մեր մէջ լրազրութեան իսկ ճնշումին տակ և կարգ մը անձնական, դաշտարական և կուսակցական ազդումներու ներքին համած է ոչ ցանկալի վիճակի մը։ Հաշիներու յարդարանքը տակաւ կը վերաբռնի մեմի մը՝ ուր արդարու պարկեցաւ խօսքին քով, անվաւեր և անպարկեցաւ յարձակումներ, աւելորդ վէճեր, անուանարկութիւններ, գրէժինդրական արարքներ, իրենց աւելոր կը գործեն կարգ մը անպատասխանակատու և իրենց դասաւմները արժեւորել չգիտցող մեր լրազրողներէն։

Ոզիի և կրթութեան պակասը, մեր ուզգային շահներու թիւր նախանձախընդունութիւնը, և յանուն ուզգայն թիւր ամէն սկզբունք և սրբութիւն ուսնահարելու անխղճութիւնը, իրաւունք կուտան այս անպատասխանակատու մունեափիներուն ոք զրիչը, այդ ազնիւ գործիքը, վերածեն ուրիշ բանի, արձակելու թուքը, մուր ու պաք, անհատներու և յաճախ անհնցմով պայմանաւոր հաստատութիւններու դէմ, սրոնք իրենց հանգամանքներով պէտք է վեր ման սովորական գատումներու թիրախ ծառայելէն։

Մամուլի պայքարէն, գէթ այն ձեւով զոր ան կը մզուի այսօր մեր ազգային շահներու պաշտպան զրիներէն, ոչինչ կը շահի մեր ժողովուրդը, անոր մէծագոյն տոկուր ոչ քաղաքական հայեցողութեան և ոչ ալ ազգային շահներու նրբին ու ճշգրիտ հասկացողութիւնը ունի, հետեւաբար քաղաքական, ազգային, պրինական ու բարոյական վերտառութիւններու ներքեւ մզուած զրչապայքարը մեր մամուլին մէջ, տղեղ արդասիրներ տալու սահմանուած է միայն։ Ինչպէս

որակել, օրինակ, արարքը անոնց՝ որոնք խմբակցական տխուր հաշիւներով խիղճ չեն ըներ վարկաբեկելու մեջ Եկեղեցւոյ նուրիսապետութիւնը խորհրդանշող և իրենց անբասիր կեանքով և զործով հանրութեան մտքին ու հոգիին մէջ նուրիսականտացած անձնաւրութիւններ, ի հեճուկս մեր ազգային խղճականքին և յաշս օտարներու:

Այսպիսիներուն խօսքը, խաւարին մէջէն լսուած հայինւններ լոկ, արժանի պէտք չէ նկատուին անշուշտ—որ և պատասխանի, ինչպէս մօրացած ճահիճներէ ցայտած կեղտեր, որոնց մարդ պիտի պժգար դառնալ և քրառտել արձակուած ցեխին կողմը: Կ'ակնարկենք նորին Ս. Օծութիւն Մեծի Զանն Կիլիկիոյ Կաթողիկոս Գարեգին Վեհափառի նկատմամբ եղած անպատկառ արտայայտութիւններուն և վերագրութերուն, որոնք թէե ի գօրու չեն պղտորելու ազգին խղճմտանքը, սակայն կուտան տխուր ֆաստր ախտաւ արակ ողիի մը՝ թէ մեր մէջ կը գտնուին մարդիկ, որոնք գուեհիկ և զծուծ կիրքերէ կրնան ինքնինքին արտօնած զգալ մամուլի միջոցաւ բռունցք բարձրացնելու ազգային Հաստատութեան մը ոգույն դէմ նոյն փակախորհելով թէ այդ կերպով մահացուցի հարուած մը պիտի տուած ըլլան անոր համբաւին և պատուին:

Չենք ուզեր մտածել որ այդ արաւայայտութիւնները ծնունդ եղած ըլլան փոքրով մախանքներու, հանդէպ Կիլիկիոյ կաթողիկոսութեան այսօրուան փառքին ու վերելքին, և անոր մեծանուն զահակալի ազգանուէր գործունէութեան, որուն գերը այդ նժդեհն, սակայն այլեւս իր գոյութեան իրաւունքը շահած աթուկն վրայ աւելի քան նախախնամական եղաւ ու կը շարունակէ ըլլալ:

Ա եւ է կրօնական և ազգային գործ երր կը կատարուի բարի ջանադրութեամբ և մեր հասարակութեան օգտին ի հաշիւ, ազգին ամբողջութեան է որ կը պատկանի: Անթիլիսա հազիւ երկոտանեակ տարիներու շրջան մը ըլլորած՝ արդարացուց արդէն ազգին և Եկեղեցիին յոյսերն իր մասին: Այսօր ան իր կազմակերպուած առաջնորդական վիճակներով կամ թեմերով, անհմանադրական ժողովներով, կաթողիկոսարանի իրական և իրաւական յօրինուածքով, Եպիսկոպոսական, Տնօրին ու Ծնդհանուր ժողովներով, իր ամսօրեայ պաշտօնաթերթ Հասկ-ով, տպարանով, իրական վերելքի մէջ մոտած մանաւանդ իր ժառանգաւորացով, կը ներկայացնէ պատկեր մը՝ որ աւելի քան միթթարական է, ապացոյց թէ ոչ չանք ինայուած է նորահաստատ այդ հոգեւոր Ցան և կրթական յարկին մէջ, և ոչ զոհողութիւն ամէն ինչ ընթացած է ու կ'ընթանայ հոգեւոր և ազգային մեսիլքի մը մաքուր ազդեցութեանը տակ:

Անթիլիսաի վերջին շրջանի աթուականները, սկսած Ստհակ կաթողիկոսէն, ըրին իրենց Կարելին այդ աւազաւին վրայ կազմակերպելու այսօրուան կեանքը պատկերը: Դժուար է հաւատալ թէ ինչպէս զոյսութեան եկան այն ամէնը՝ որոնք այսօրուան Անթիլիսաի զեղեցիկ փառքը կը յօրինեն Անթիլիսա այսօր այլին շքեղ իրականութիւն մըն է հայ հոգիին և մտքին վերեւ: Միւս կողմէն ոչ մէկ ատեն Կիլիկիոյ Աթոռ բախտը չէ աւնեցած այսքան լուրջ՝ բայց այսքան օգտաւէտ առաքելութեան մը հանդիսարանն ըլլալու: Կ'ըսենք այսպէս, վասնի Կիլիկիոյ Աթոռը յիսուն տարիներ առաջ, տեղական մասնաւոր հանգամանք մընէք հայ հոգիին համար, առանց ուրիշ անդրադարձի, այսօր իր խորհուրդը, իր իմաստը և գերը առաւել քան ընդարձակ կը դասենք:

Կրօնական, իմացական և ազգային այս երթեակ, բայց իրարմէ անքածան, խորհուրդին աւելի զգօն մատուռակ կարելի պիտի չըլլար ունենալ, քանի Անթիլիասի Աթոռին այսօրուան եռամեծար Գահակալը, Տ. Տ. Գարեգին Ա. Կաթողիկոս ՄԵծի Տանն կիլիկոյ, որ չնորդիւ իր նուաճումներու հասած մտաւոր բարձր կարողութիւններուն, անքասիր նկարազրին, ազգանուեր ծառայութիւններուն ու մեր պատմութեան և մատենազրութեան բերած իր անկշռելի արդինքներուն, առարկայ է այսօր բովանդակ ազգին յարգանքին, հիացման ու սիրոյն: Ոչ միայն Սիւրբոյ և Լիքանանի մեր հասարակութիւնը այլ բովանդակ նայ ժողովուրդը հապար է իրմով, վասնզի ան իր վրայ աւելի քան կէս գարէ ի վեր կը փայլեցնէ, ակնախտիդ շքանշաններու պէս, բազմաթիւ ձիրքեր՝ որոնցմէ իւրաքանչիւրը պիտի կրնար նշանաւոր հանդիսացնել որ և է անհատ: Հոգեկան կեանքի ճշմարիտ կոչում ունեցող, բարոյական բարձր անձնաւորութիւն, բազմահմուտ պատմա-բանասէր, արուեստազէտ, բարձրաթոփիչ քարոզիչ, զրագէտ և տակաւին անյագ ուսանող, նորին Վեհափառութիւն Տ. Տ. Գարեգին Կաթողիկոսը վաթսուն տարիներ ծառայած է իր ժողովուրդին՝ զրով, խօսքով ու զործով, իր կոչումին և գերին արժանավայել զիտակցութեամբ, որ սակաւ ընտրեալներու առանձնաշնորհն է միայն:

Անցնող չորս տարիները, որոնք նորին Ա. Օծութեան կաթողիկոսութեան շրջանը կազմեցին, եղան ոչ միայն եկեղեցական, կրթական և կազմակերպչական շրջան մը, այլ իրմով աթոռը բարձրացաւ հմայքի մը, որ միայն խանդավագուութիւն և անխառն միխթարանք կրնայ պատճառել ամէն հայու: Այժմու մշակութային և կրթական հոծ շարժումը և արդիւնքը, անտեսական աւելի բարզաւած դրութեան մը ստեղծումը, ու մանաւանդ այդ բոլորին յանձնանձումը կարենալ ընելու իր ճիզերը, արդիւնք իր անձին նկատմամբ այն բարձր համակրանքին զորս բովանդակ ազգը ունի, զինք կ'ընեն Անթիլիասի նախանամութիւնը, հրաւիրելով իր անձին հանդէպ բովանդակ ազգին երախտիքն ու պաշտանքը: Աւելի քան անզգած և կոյր պէտք է ըլլալ, չտեսնելու կիլիկոյ Վեհափառին շանքն ու ճիզը, Անթիլիասի մայրավանքը ընելու մտաւոր, հոգեկան ու նիւթական ամբարտակ մը, Աստուծոյ փառքին և ազգին պատուին ու գյուղութեան համար: Թշնամիներ միայն պիտի չուզէին տեսնել այս բուրը: Հետեւաբար անպատճապար զրպարտութիւններու այն յամա և յիմար ոգին որ ա'լ արհեստ դարձեր է կարծես կարգ մը թնձկոտած միտքերու մէջ, աւելի քան խոտելի է, որոնք չեն ուզեր տեսնել ստուգութիւնները, ու կը փոեն կը տարածեն ինչ որ սուտ է ու խարէութիւն:

'Չենք ուզեր իսկ հարցնելու, ստութեան ու զրպարտութեան այդ զրիչներուն, թէ ունի՞ն ստոյզ փաստ և իրաւունք ընելու համար այդ վերազրումները, վասնզի բացորոշ է մեզ հպմար թէ նսիմանձախնդրութիւնն ու համոզումը չէ որ կը շարժեն իրենց զրիչը, այլ կիրքն ու անհանդուրժութիւնը, նսիմանձը, Այս պատճառաւ մեր խօսքը կ'ուզզուի ոչ թէ իրենց, որոնք զիտենք թէ խոչ են ամէն ձայնի՝ որ իրենց թմբուկէն չի ննշեր, այլ անոնց, որոնց սէրը կ'ուզեն պղտորել՝ իրենց Եկեղեցիի և անոր հաւատարիմներուն դէմ, զայթակութեան ամէնէն ահոելի թոյնը սրսկելով անոնց սիրաերէն ներս:

Առայժմ այսքան:

ԿՐՈՎԱԾԱԿԱՆ

ԺԱՄՄԱՆԱԿԻՆ ՀԵՏ

Ս. ԹԱՐՄԱՐԱՆԱՑ ՏՈՒԽԻ ԱՌԱՔՈՎ.

Արրօց թարգմանչաց տօնը հանգիստ սուրութիւն է մեր մշտկոյթին և քաղաքակրթութեան ներ. զարուն մեր ցեղը սրբնեց ու զաւ իր խօսքը օհւեաելու ատակ գիծերը. հայ տառերը՝ որոնք միջոցն ու սկզբանապութիւնը կազմեցն մեր մշակոյթին:

Ոսկեդարեան Հայ Մշակոյթին ի յայտ բերած հանճարի յատկութիւնները մեր ցեղի ինքնեկ ոգեկանութեան յատկանչիւրն իսկ են. Անոր արմենական արիւնին միատիք ցայտքերը. Անոնք անտարակոյր կային գարերով գէթ ի զօրաւեան, մասամբ արտայայտուած մեր նախաքրիստոնէական արուեստին մէջ: Խօնչի էր սակայն որ Եղարոն անդիմադրելի ուժով մը զայն իրագուծման կանեց. Թիրատոնէւսթիւն, ինքնանաշանէան այն գերազոյն իրողութիւնը որ նոր ու տարբեր խոյսնքներով կը մզէք հայ հոգին ինքզինք իրակերտէու: Հայ հանճարին նիւթը բեղմաւորուած քը րիստոնէութեան շռւնզով:

Ոսկեդարով երաշխաւորուած մեր գրականութիւնը կոփուումն է հայ բնատունինի հոգիի յայտաբերման. քրիստոնէութիւնը արտայայտութեան մէ մը եղած է հայ անհատի ներաշխարհամին շարժութեք զեկավարող. Համագրաքան սայ երեսոյթը, ումանց խորհիւ տուած է թէ հայուն ստիլագործ էռութիւնը կը կայսնայ արեւելքի և արեւմուտքի մշտկոյթները միացնելու ճիզգին մէջ, որ ճիշտ չէ սակայն Այս երեսոյթը աւելի ճիշգ պիտի ըլլայ ըսկի թէ արդիւնք է հայ անհատի ենթակայական ներքին ոգործումն, որ պատցուց է թէ հայլ գաղափարներ ներձույժման ենթարկելու և համարելու զօրոյթ մըն է ոչ թէ օտարամուտ գաղափարներու ազդեցութեան ներք տարբաշնուծուող ակարութիւն մը:

Կենցաղով խորհրդապաշտ, ու մտա-

ծումով բանապաշտ, հայ ժմարգուն էռութիւնը լիցուն է նոգեկան տառապանախով: Խակական ու կրաւորական հերոսացումի արև պարն է ան, ներգործական սպորտամերն ու արձանացումները կը ծնին իր տառապող հոգիի խոսքքէն, և հայուն ստիլագործական արմատական ազգակը՝ պահուացող անձնանքը, հոգեկան ցան է:

Իրրե գիշտի գիլիսռափարութեան մեկն նութիւն, նոյնիսկ ըստ աշխարհի, քրիստոնէութիւնը գոհացուցիչ և միբիթարոզ ազգակ մըն էր հայուն տեսապաշտաց հոգիին համար, համեւարար հոգեպետ կիցրոնացած ուժին իր ներգործութեան մերու չնորին, կարծ ժամանակաշրջանի մը մէջ նոր կրօնը հայուն հոգեբանութիւնը պիտի զանար:

Հայկական ուրբոյն տառեր ունենալու պահանջը անհրաժեշտութիւնն է Հայ Յեղի ընդգիրմանար կորովին, ինքնատիպ և ինքնարար ըլլայու իր ներքին և անառիկ իդաբն: Անակ Մեսրոպ իրրե ունորդ ի գտիչ այդ շրտման և ստիլագործութեան կը մեան մեծագոյն երաժշտագիտութեան արշանի մեծեր մեր պատմութեան, սակայն անոնք աւելի խորհրդահանութ և գերազանց կը մեան իրենց հոգեկան ձգութեանը և իսկաւով, իրրե Հայ Յեղի ներքին ուժականութիւնը մարմացնող ափակեր:

Աղարծն էրն Լուսաւորիչ, Ներսէս, Սահակ և Անորուպ, ու անկէ գերջ ամրաց տունը մը հայրապետներու, հոգեաչ մը սկզբան առաջ Զմոյլելի, հեքաթունակ, հոկայ այս փաշանքի երկաթ կորովին, անձնաւցութեան, ոգեզմոնզ հրկիցման հնակեցին կը պարտի մեր նեղեցեցին իր ինքնուրոյն զիմագործ և ոգեզմինութիւնը:

Անոնք մարդկան եղան որոնք խորտակեցին երկնքին պարխապնկերը, և յատկապն մեղի համար, իջեցուցին Միածին Որդին: Լուսաւորիչ տեսիլքը ուրիշ թան չէ եթէ ոչ մեր ժողովուրոյին երկրորդ հոգեփոխութիւնը, ու կշիմածինը՝ հեքեաթի հովով վար բերուած երկնքէն, քանդակը, կազապարը, ասպրկայական դէմքը մեր հոգիին:

Նոյն է պարագան Ա. Մեսրոպի, որ պատմական մեծ գէմք մը ըլլայէ աւելի ի խորհրդաւոր է իրը նոգեանական երեւոյթ, իրը Հայ Յեղի ներքին ուժականութիւնը մարմացնող ափակը: Ճիշգ այդ պատճեռու-

Մեսրոպ միք պատմութեան հանճարեղ տես-
առնողն է և պարտաբեկ, միջնադարի Ալբութեոյ
և Տարբոց, որ կրցաւ նիւթացնել իր տե-
սիթքը հայ գիրերու ձեւին մէջ:

Ահա մէ ինչու Հայ Եկեղեցին և հայ Առաքածածաշնչը մէր իսկ եղթինէն պլան բխած : Մինակ անապատին մէջ չէ առ կը շինուին Կրիստոնէանիքը, այլ նաև մարդորու և Թողովորդորու հոգիին մէջ : Առ մէն զիրք որ Կը թորգմանաւ կը մերկանայ ին անունու իր կարգ մը յատկի թիւն նարէն : Ա. Կիրքը մէր լիկութին մէջ թափառելով աչ միայն չէ նուազած իր արժէքին մէջ այլ համանելի վերջ մէր լիկութին որ հոգիին քաղցրութիւնն ու խորհուրդը, գար ձած է ստեղծման, արուեստի գործ և աւտով խորապէս ցեղացինս :

Կրօնը ամէն քանէ առաջ արուեստ է :
Ու հայ կատուածաշունչը մեր արաւետին
առաջին ու հակա կոթողը Անն ու ոդին
որոնց շնորհը Ս, Գիրքը եղած է հայ և
մահաւանդ թագուհի թարգմանութեածց :
Կուզայ մեր երկրի կերպարութէն, անօր
գեղաց կոթողնէն, մէծութենէն, գաբանու ու
շնորհաւարբեն : Անզւաշ մեր ժողովութին
անդիմակցութեան՝ խոր կային տարրերը
արդ անշամանզաք հրաշալիքն ։ բացց անը
կազմ, սազմեային ուժիւան մէծին, տակ,
մարդեր պէտք էին զանոնք զանելու և
արտօնութառ թեան միջոցի վերածելու : Առաջ
իմ հար կատուածաշունչը թարգմանու-
թեան շախուղութիւնը կը ուսի թարգմանից և
ներս նույնի գործարչութէու

Հազին փոխադրելուց կերպը պերա-
գյան իրականողթիւնն է՝ ինչպէս արուեստ-
արեն այնպէս որ կեանքին։ Թարգմանիչն
ները և զարդարեցին Անեղին իմաստը և
կըսէ Շաբաթականը, և կննդանի գիրը հաստառ
առեցօք (իսր) երկրին վրայ։ Նոդին թարգ-
մանիչը կը նշանակէ տեկոնիկ՝ տեսանկերէն
առողին, անտեսութիւն պարապին յարդարանքէն
և կառույցէն (վեր զննոնք յառաջ բերող
զըրութիւնը, ու զայն փոխադրեց)։ 11

για Έλληνας πολιτείας την πρώτη στην Ελλάδα με την οποία θέλει να αποκτήσει την πρώτη πόλη της Ελλάδας. Η πόλη θα γίνει η πρώτη πόλη της Ελλάδας με την οποία θέλει να αποκτήσει την πρώτη πόλη της Ελλάδας.

բք, գրականութիւնն ու արտեսար մեռհ-
լաթիւն միայն կը բարեն:

Ս - Գիրքը որուն էցերէն կը հոսի Ասա-
տուծոյ հոգին, անհատներու խոզովակով
միայն կը ափին իր բարիքը խորութիւննեւ-
րէն դէպի մակերիս ժայթքելով Այդ ջուրը
հեռառներէն Կ'անցնէր առաջ՝ և համերք չէին
կրնար արբենաւ պնսով, Թարգմանիչներ եւ
գան որ բերին այդ կենդանի ջարը հայրա-
թեան փոխազդելով հարաջա ատօրէն Աստու-
ծոյ հոգին՝ հայրոթեան հոգին ծառարող
Գրքին մէջ՝ Գիրք այսկերպ հայ կեանքին
մէջ, և Թարգմանիչներու միջոցաւ եկաս
զարգարիւու մեր մէջ Անեղին իմաստը,
Կործը զ Աստուծած Ներկայացնելու, ասլու
հայութեան առասուած գիտութեան ամա-
կեալ, խորհուրդ ու և յայանելու և ժանուա-
ցաներու անգէտներուն, ինչպէս Մեծն
Ասփիչ ըրած էր Աստուծածի խօսքը իշեցնե-
լով վար, մարդոց անոնց հասկնացի տա-
րազներու վերածելով զայն:

Այսպէս էն ազգի ըր՝ հոգիին թափանց ցելու համար լիզով կը կարամեն՝ և լիզովն նշգրատօքն կարենալ թարգմանելու համար՝ հոգիի Առանց լիզուիք՝ փակ և հոգին, և առանց հոգիի անիմանար լիզուն։ Փախադրել ողին՝ կը նշանակէ դէմ առ զէմ կենալ այս ներքին ռաժին՝ որ եստարբն է առառած ային ու մարդկային բարձրագոյն արտայաջատաթեանց։ Փոխադրել ողին՝ կը նշանակէ նոզեկան միջնորդք լիզու նիւթեալ շէնով, արտացին կերպարանքից պայմանակառաց լուրու ողեղէն իրացյալաթեանց։ Անէն առնենք որքք գիտակցից փարձառութիւնը ունին արտահամար և կառան սպիրիտի և գործի մը փոխադրութեանն է և կը լիզուն։ միւսը մէկ սպիտ ու կառույցէն աւրից սոր, և կառույցից գիտեն երթևման անկարելի զըստ արութիւնը այցելում բարձին։ Աչիւն կարելի է թարգմանել, առանց հոգիին փոխադրչը ըլլարտա արևեստին, առանց Անեղին Բոնդը զ պարարին կարենարտու, երաշքին, արևանց պայտ, ողին զաւուու, շօշափելու և հազնենու կարողութեան։

թարգմանիչները որոնք այնքան հարազատապատճեն մեջի բերին Ս. Գիրքը, գերազանց միջնորդներ էին Աստուծոյ և մարդոց, ունենին միջնորդութեան այն թափանցիկ ու սուրբ զգայնութիւնը, նիւթեղէնէն անդին անցնելու յայտնատեսութիւնը, զեմ

յանդիմանութիւնը, որ յատուկ է մարգարէնին բրուրուն, տեսանողներուն, ուուրեկրուն, բոլոր անօնց՝ որոնք նիւթին, զիրին ու երեսոյթին կապանքներէն գիտեն ազատագրել ոգին, առանց ստաննելու և կամ ստումցնելու զայն:

Մատանիմերու այս շարքը կ'առաջնորդէ մեր միտքը Թարգմանիչներու պարագային, այդ բոլորի կարելի լինող իրենց անձնաւորութիւններուն: Տօմարտութիւն և անձնաւորութիւն, այս զերջինը լրացոց ցիշ կէսն է միւսին: Անոնք քաղցօրիքն հզօր իրենց անհատականութեանց շնորհիւ էր որ կրցին նախ զգալ՝ իր ճակատագրին առջն շատոնց մատհոգութիւն սկսած ժողովուրդի մը տառապանքն ու սէրը, և ապա անոր բացուելու շնորհը: Կարելի չէ պատգամի մը կամ նշմարտութեան մը հարազատ փոխազրիչը ըլլալ եթի անիկա չիյնայ մեր սեպհական փորձառութեան ներքն, մինչեւ որ չկարենանք տալ մեր անձնական գկայութիւնը անոր հոգեւոր զօրութեան: Ան որ ունի անձնաւորութեան այդ շնորհը, որ միայն ժամանեցութեան և միջավայրի բարիքէն չածանցիր, պիտի չտարուիր յայրառ ու վայրենի հայցութեաննէն, և ինքնատիպ ըլլալու կիրքէն: Թարգմանիչները քըրիսունէութեան ողեղէն ցաւրայէն ու հայութեան տառապանքի աւազաննէն առած էին իրենց մկրտութիւնը, և շինած իրենց անձնաւորութիւնը: Դիւրին չեղաւ անոնց զործը, անոնք հուսեցան մեր լիցուին հետ, կոփեցին ու մաքրեցին, վերած ելով զայն մեր ոսկեգործեան բիւրեցին, որպէսոյի կորելի ըլլալը լեզուի այդ պիտուակին անցնել Աստուծոյ շունչը: Դիւրին չէ ոգեղէն իրողութիւնները փոխադրիլու գործը, և նշմարտութեան ոգին անկարելի է փոխադրել առանց անձնաւորութեան:

Իրավէս արտանեան ոգիով մարդեր էին Թարգմանիչները, նոյն ատեն մարգարին զործունէութեան ամէն կալուածներուն տաղանդաւորները, որոնք ստեղծեցին մեր սուրբ դարը:

Ե. Վ. Տ.



ՏԵՐՈՒՆԱԿԱՆ ԱԼՕՅՔԸ

Դ. — Ալոյքին առարկան ալ պէտք է նկատողութեան տոնել, երբ կ'ուշենք աւշելի աղէկ հասկնալ աղօթքը իր ամրով ջութեանը մէջ և Աղօթքին առարկան այնչափ ընդորձակ է ու բաղմապիսի, որչով ընդորձակ ու բաղմազան կրնայ ըլլալ մարդկային հօգին իր այլազան պէտքերուն եւ զգացութերուն մէջ, այնչափ մէծ ու անըսպառ, որչափ մէծ ու անհապնում են աշխարհն ու անոր պէտքերը ու կարսութիւնները: Մենք կ'աղօթենք Խստուծոյ արքայութեան, անուան սրբութեան, Կամքին թագաւորելուն վրայ, բայց ասոնք ա'լ աւշելի ենթակայական են, մենք եւ աշխարհն է որ ատանց կատարումէն օգտուած ու հոգացուած պիտի ըլլանք: և այդ ալ կերպով մը մեզի և մեր ընկերներ համար աղօթելէ ուրիշ բան մը չէ: Արոգհնեւու և Աստուծու իր անհուն ստորոգելիքներուն մէջ ա'չ մեր աղօթքներուն պէտք ունի, ո'չ ալ մեր մազթանքներուն Երբ և Սուրբ Եղիշէ անուն քոյ կ'աղօթենքը արդէն Ան սուրբ է անհնանապէս: Երբ և Եղիշին կամք քոյ կ'ըսենք, արդէն Անոր արեկերապարփակ մէծ կամքը կատարուած է ու կը կատարուի տիեզերքի բոլոր ծայրերուն վրայ: Ուրիմմ, քանի սր բաղմապիսի կարսութիւններով մարդկային հոգին ու մեր նրամանութիւնը եղող մեր լնկերը ունինք՝ իրեւ առարկայ մեր աղօթքներուն, ըստ չըլլալը որ բոլոր աշխարհ ունինք, ժամանակը ունինք՝ իր անհունութիւն մէջ: Եւ ճիշդ ասոր համար պէտք չէ անհպատակ աղօթել: Մազթանքի մրմունջներ վերացնել մէկու մը պէս, որ իրեւ ժամանց կամ ունակութիւն բան մը կ'ընէ: առանց իր անէն ինչ մը խառնելու անոր, առանց զգալ ուղեկութէ թէ իր ըրբ գործէնք մը արդիւնք անհրաժեշտ պէտք մըն է, զոր անտեսել իր իսկ շահուն համար խասակար պիտի ըլլար:

Եւ արդէն ուրիշ ի՞նչ գողանքի ունիքիստոնէական մեծութիւնը, և քրիստոնէին զաշխարհ րովանդակելու չափ լայն, ու մէծ սիրտը: Երբ մեր Երկնաւոր Հայրէ էր

արեւը կը ծագեցնէ ու անձրեւը կ'իջեցնէ, բարիներուն և չարերուն վրայ, մենք՝ իրացն իր ճշմարիտ զաւակները՝ ինչպէս չառացթիք բոլոր աշխարհի մասն, համուը մարդկութեան պէտքերուն և երանեկութեան համար, ինչպէս գորս չենինք մեր սին և նեղ չըջապատեն, ալյափրութեան ընդարձակութեան մէջ՝ յագեցնելու համար մեր անկիզծ, բարեւէր ու բարեցակամու, ուրիշներու ցաւերը իրեւեւ մերը զգաւու չափ համակրող սիրափն կարօսը: Աղօթել և նկեղեցոյ մանկանց համար, աղօթել մեր եղբայրներուն համար, աղօթել մեր թշնամիներուն ու նոյն իսկ մեր բարիքները չարիքով փոխանակողներուն համար, աղօթել համուը մարմանարզը մեր փիզիքական կազմին վրայ, ինչպէս որ երկաթագործին միշտ գործածուող բազուկը կը զօրանայ, եւ հոգին կը դառնայ, այնպէս որ հաւատացեալին հոգին աղօթքով կը զարգանայ և կ'ուժանայ, կը ստուգանայ և կը վրանմանայ, ինչպէս որ սնունդի զօրկի մարդը մը չի կրնար ապրի և օրի օր կը տականանայ ու կը վատիքանայ, նոյնը կը զատահի նաև այդ հոգիներուն համար, որոնք իրենց հոգերոր սնունդը — աղօթքը — չեն կրնար առնել: Ինչպէս որ շուքին մէջ մեծած ծաղիկ մը ո՛չ փառ թնի, ո՛չ ալ հուս նոյնը նաև ճշմարտութիւն և հոգիի մը համար, որ մարմական ու աշխարհային ինքնամառութունը մը մէջ, և շատ անդամ ալ յուսախարութիւններու սառակիրներուն տակ՝ կը մեծնայ, զուրկ ճշմարտութեան ու սիրոյ արեւին կենսատու ճառագայթներէն, զուրկ աղօթքի հոգիկան ջեռուցիչ աղգեցնենէն, որով միայն իր պազած սիրաը պիտի կրնար նորէն գարնանային գեղազարդ փայլի՝ հոգիկան չնորհքներով պննազարդուած:

Աղօթքը կրնանք նմանցնել նաեւ հոգիին չնչառութեան. որովհետեւ, եթէ մէկը առանց օդի ու օդառութեան կրնայ ապրիւ,

հոգի մըն ալ մուանց աղօթքի և անոր առթած հոգիկան շինութեան կրնայ ապրիւ: Այո՛, աղօթքին զօրացուցիչ ողղեցութիւնը մեծ է: Ինչպէտ կ'ըլլայ որ հոգեորացէս կմարտացած մեղաւոր մը՝ ապաշխատութեան արցունքներու առջառքուացումէն ետքը՝ որէ որ կը մեծնայ հոգիով. ինչպէտ կ'ըլլայ որ մեր քին բացած ահարկու և մահացուցիչ վերքեց կը բաժանուին իրենց առթած փուախարիքներէն ետքը: Աղօթքն է այդ ամենուն գեղն ու զարմանը: աղօթքն է այս ամէն հրաշալիքները կարիքի ընողը:

Աղօթքը կը կը սփոփի ու կը միփրանք զիեզ: Հաւատացեալը ինչ բանի կրնայ դիմէլ իր աշխարհային ձախորդութիւններուն և տառապանքներուն մէջ եթէ ոչ աղօթքին առջիշ կօրութեանն Քարկանուուղ Առեաններու մեծ Սփոփիին: Արքայական փափկութեանց մէջ մեծացած սիրասունն Անգուսութիւն ինչպէտ կը բիմանայ նահաատակութեան տանջանքներուն: ու բազին անոր կոյս հոգին Երինաւոր Փեսային թեսներու վրայ երկինները կը սաւատոնի Վազամենիկ սիրելիի մը դառն կորուսին առթիւ յարաբուզի արցունքի աղքիւ գործարի ու յարաբուզի գրոշական: քրոշական: հայրական: ու եղամայրական աշքեր ինչպէտ կը չորնանը եթէ ոչ կրօնական զգացումով համակուած սիրափերու աղօթքի մէջ պարապւիրով:

Աղօթքը կ'աղեւացնէ նաեւ մեր հոգիները: Մենք միշտ կ'աղգուինք անոնցմէր որոնց հետ յարաբերութեան և հազարդակացութեան մէջ ենք. և որովհետեւ աղօթքն ար ուրիշ բան մը չէ՝ եթէ ոչ յարաբերուք թիւն մը ու միաւորութիւն մը Աստուծոյ հետ, ուրեմն, Աստուծոյ ուուրք, բարորդեւ լիքներուն նմանելու, անոնցմով յափրչատկուելու միակ նամբան աղօթքն էս Ապօթուերի մը կեանքը, այս, աղնիս: ու զսեմ: շատ մը յատկութիւններով կրսուած կեանք մը կ'ըլլայ: ու վերջապէս այն մեծ ետքային նմանելու բռնա բաղմանքը կը համակէ անոր ամրող հութիւնը. ահան այնպիսի կեանք որ հոգիի մը Աստուծած կ'արտացոլայ:

Աղօթքը կը յուսագրեն համ զմէկ մեր բոլոր գիտառաթիւններուն մէջ Աղօթքը անյօյս չի կրնար ըլլալ . անյօտառթիւնը անոնց համար է միայն , որոնք չեն կրնար իրենց դժուարութիւններն ու փորձութիւնները աղօթքով առ Աստուած տանիլ : Օրինակիլի կեանքեր կան , որոնց մէջ յոյսի արեւը մայրամուտ չէ ունեցած , և այդ ի՞նչ պատճառով : Արովինեաւ , աղօթքը ոսկի շղթայ մը եղած չ գիրենք երիխնք քաջողութեանաւարտիւնի հազիին մահացութեան Աստուածառաթիւններ հազիին մահացութեան է , եռ քանի որ աղօթքը հոգիին կեանքն է ։ Բայնք վերը , ուրիմ , աղօթքով մը չի կրնար յուսական ըլլալ յ եթէ եսը իսկ Գեթանափէն-այցնար անոր համար մէջ աղօթքը ու կեղծութիւնը մեր ցուցածը ու կեղծապարիշ աղօթք քններուն . և իր արդ ծածկաբար տեսած բարձր ու հշմարիս շարժառաթիւններուն համար ու համացայն յայտնապէս կը վարձատրէ զմէզ : Մէնք մէկու մը կողմէ եղած յոսոսումին այնչափ հաւասարք կ'ընծայնք՝ որչ ափ կը բնանք վաստակաբար յուսալ անոր կարզդու թենէն . և որովհետեւ կը հաւասարք Աստուածոյ ամենակարողութեան , կատարելուապէս ագ պէտք ենք հաւասար թէ մեր ծածծովին անսնոն Հայրը յայտնապէս պիտի հաւացանէ մեզի մեր աղօթքներուն պատասխանները : Ուրիմ , քացարձակապէս կրնանք վաստան ըլլալ թէ անտեսուելու երկիւլ չկայ մեր աղօթքներուն համար :

Ճշմարիտ աղօթքին Աստուածէ նրկատողութեան առնուելին ետքը կուգայ նաև Վորձառութեամբ , զոր կ'ընէ մեր երկնաւոր Հայրը : Աղօթքին , վարձատրութիւնը՝ անոր պատասխանը ցուել է : Երբ մնիք սիրով ու հշմարութեամբ կ'աղօթքնենք և ցուցամուլութենէ կը փորչինք : յուսալ-պէտք չենք թէ մնիք այս բարութեան համար պիտի վարձատրութիւնք : Անա ա՛յս իսկ է . միակ վարձատրութիւնք : Երբ Աստուածոյ ներկայաւութիւնը վեհափայր տաճարի մը փոխարկէ մեր հոգին , մեր աղօթքներուն համար ատէկ մեծ վարձատրութիւն յուսալ աւելորդ պիտի ըլլար :

Աւումն , որչ ափ պարտինք աղօթքանք , երբ զիտենք թէ ի՞նչ և աղօթքը ,

որու կ'աղօթքինք , ինչպէս պէտք է աղօթքել , թէ ի՞նչ է ու պէտք է ըլլայ մեր առջօթքներուն առարկան , ու ինչ օգուտներ և արցիւնքներ կրնաց ընձեռնել մէցի ան :

Աղօթքի մասին այս համառուս բացարութիւններէն ետքը անցնինք ոչչ , րունական Աղօթքին զոր Յիսուս սորվեցուց իր աշակերտներուն և ունկնդիրներուն :

¶.

Տերևնական աղօթքին յօրինուածքը . Անոր ունել տուող պարագաներուն Անրին աղերար . ։ Ձեւք՝ Պրոռէ ուղղուած է . Անունոյ անուան սրբութեան , անու վառքին եւ կամքին մասին մարգանենք . ։ Օւական հային , մեղքերու խաւովաներեան եւ րազուրեան համար հայցուածներ :

Ճշրունական գնահար Աղօթքը ուսումնա սիրելու առիթով , աղօթքը իր բնդկանուը գիծներուն մէջ պարզ արտանել , ինչպէս ըսինք քիչ , առաջ , կարեւոր էք ու էական , բայց՝ հրմա , իրրեւ երկրորդ ու նորէն կարեւոր քայլ , պէտք է իր ընդհանուրը յօրինուածքին ու կագմին , անոր տան տուող պարագաներուն ներքին աղօթքին և ցայտուն գիծներուն մէջ նկասողութեան առնել զայն :

Լեռան Քարոզը Յիսուս իր աշակերտունուն և գիծքը մտիկ ընելու նկոյ բազաւութեան խասացաւ Կափառնայումի չեռնաւգագործէն իջնէն եւաքը . երկու անարարը չուրներու միջնէ գտնուած պաֆարահ վայրը կը աեղը Գրիտաննեաններ այժմ երանութեանց կը պատահանեն , որպէս հետեւ , այս քարոզը Յերանիններուց կը սկսի : Մատթէ . Ե . Զ . Ք . գլուխներուն 107 տուններուն մէջ ընդհանակ կերպով և Պաւկասի քանի մը գլուխներուն 30 -ի շափ համարներուն մէջ հատուածաբար ու ամփինուած կերպով կերպիլ է զանել այդ քարոզը :

Լեռան Քարոզը իր ամբողջութեան մէջ աւետարանական բարձր ու գերազոյն բարոյականին վսեմ սկզբունքներուն հրանքի մէկ հուացածմնէ է , զոր Յիսուս կը վերածէ իր ընտրած առաքեաններուն իւսմբին և զինքը լսելու «Եղալիկիւյտ» , Դեկապուտ , Երուաղէմէ և Հրեասանն ու Յորդանան անզիի կողմէն եւ կողներուն : Թէկ այդ քարոզը քանի մը կերպ կրնայ բաժնուալի ,

բայց պետք է Հայ Եկեղեցւոյ ընթիրուածնեարու ընդունած Բաժնանունքը Առաջի քիչ քիչ քիչ իմաստին բաժնանումը նկատի առնելով ո հետեւալ կերպով կը բաժնէ զայն Համապատասխմի ճեղինակը:

Ա. Մաս. Աշակերտաց կուման ներքին
նիս ու արտաքինին յարաբերութիւնները,
(Մատթ. Ե. 3-10). Բ. -Հին Օրէնքին պատ-
ուիրանքներուն նոր Օրէնքին մէջ ստացած
նշանակութիւնը (Մատթ. Ե. 17-43). Գ.
Եղիք մեծ բարեպաշտական գործերը կառ
տարելու կերպը. (Մատթ. Զ. 1-18). Դ.
Անհատական կենաք կատարելու թեան պայ-
մանները (Մատթ. 19-34). Ե. Ընկե-
րական կեանքի մէջ նկատուելիք սկզբունքն
իւր Մատթ. Է. 1-23), և Խօսքին կերպա-
ռանք (Մատթ. Է. 24-27).

Հերան Բարոյին այս ընդհանուր բառ
մասնաւթիւն երրորդ. մասին մէջ լիցավոֆ
երեք բարեկապահուն զգործ երբ հետեւ ետք
ներն են. . . (1) Ազգութեան մասին չ
Մասթ. Զ. 1-4), (2). Աղօթքի մասին,
Մասթ. Զ. 5-15+ (3) Պահցի մասին;
Մասթ. Զ. 16-18+

Բարեկապաշտական այց երեք արտաքչ
ներուն մէջ ալ, զորոնք կատարելու կերպ
պերուն փառ կը ծանրանայ Յիսուս, և ողբիթ
տեղ գրին» տիրապետեցուն դէմ կը խօսի «
Այսինքն ցուցամոլ և կեզծ կրօնքն կը դառ
տապարտէ՝ անոր վնասներն ու իրավոն
առարնեւթիւնները յատիշանչեւի՛: Մրգնեւծ
տեղայու երեք բարեկապաշտական այլորդնեւ-
րուն մէջ ալ պահանջնամը անկեր կը դիմէն,
պազգաթիւն և խոնարհութիւնն է. Մինչզես
ցուցամոլ կրօնքի պահանջնաներուն կա-
տապարտը թատերական քան մը ունի իր
մէջ, մարդոց աշխերուն տողն կատարու-
ցվը՝ կրացումի և աքանչացու մի սափիններ
խելու սին տենչէն ու խարեկատիր մար-
մաշն մզուած: Եօ Քրոգիւնեւ կեզծիքն
է գինսաառու ջիզը ցացանուութեան, ան
ճշմարտութեամբ ևստանցոյ ձառայիլու նը-
շանակէտը չունի իրեւ իրեն միակ աշարք
կամ: Աստուածային կամքին ու գաւերա-
ցումիքն Կարեւութիւնն չտուրուի անոր մէջ է
Այսօրինակ անվայն ու ցուցադրատական
գործեր ստորին շարժաթիւներու և զուած
ցանեւուն միջնալորտին մէջ կատարածած,
անզօր թեւերս թորիներուն կը հարմագու-
տապահանեն: Ասոնցմէ էր կեզծ ողորմածած

սիրութիւնը, որ Քրիստոսի օրերու Հրեաներուն մէջ շատ կը գործածուէր. որովհետեւ ձարգարութիւնը ողորմածափրութիւն միայն կը նշանակէր ծիսաւէր ու երիւութապաշտ Հրեաներու քով, ինչ որ, զգաբար տարար հիմա ալ նորայիէ ինկած և մոռցը- ած, կիրա մը չէ: Մէկը Կ'ողորդի իր ընկերոջ, բայց անոր մէջ Աստուծոյ փառքը վիճակութիւնը իր անձնական չափն ու փառարանութիւնը կը փնտուէ: Եւ ճիշդ այդ պատճենով չէ՞ որ շատ տնօամ հրապարակային հանգանակութեան մը բաժանորդագրութիւնը աւելի արգիւնաւոր կ'ըլլույ: քանի գաղտնի հանգանակութեան մը մասնակցութեան հրաւէքը: Եւ ասոր պատճենը մեր ցուցանութիւն տկարութիւնն է:

Այսպէս էք նաև ցուցամուկի և կեղծ ազօթքը Արեւելքի մէջ, հին տանները, փողոցներու և հրապարակներու մէջ ազօթէկ ընթացիկ սովորաթիւն մք չէր մասնաւ ուրագէս, բայց այն կարեռութիւնը որ հրապարակային ազօթքներու և հոգեւոր պաշտամունքներու՝ կը տրուէր և առանձնահան ազօթքն ու հոգեւոր խորհրդադութիւններ կը լցացնէր ։ Ենոյ տիրու իրաւութեան մէկ անսուու հաւասարին էր ։ Եաւ քրիստոնանին, որոնց հեկացիին հրապարակային պաշտամունքին մէջ ճըշմարին ու ջնիւմնանդ ազօթասէրի հոգին պիտի առնէին, իրենց անձնական հոգեւոր պարտականութիւններուն մէջ, ովն խորհրդադութիւն և խարուսիկ հրապարակներու գումարութիւններէն կը հասապնդէին ազայշական գիրքսախրա տիգիտութեամբ մը ։

Ճիշդ այս առկրունքին հետեւ զողոթիւն
մըն էր նաև կը ծիս կը ծ՝ անձնաւորութիւնը, որ
այս առտենները՝ և մինչեւ կրմա ալ՝ ինք-
նինքը կը ցուցադրէ պահուցութեան ցու-
ցասարական հակումների, ինչեւ անկ զատ
անհարաբար առիթներ կարիլի էր գտնել այս
կիրաք կեզ անձնուրացութիւն մը ուշադի-
պարմանելով համար. Եթէ մէկը իր պահե-
ցողութիւնը կափ գէմքով ու ձափիկ ձե-
ւերով ցուցադրելու սխամաւոթեան հետեւն
է, այսպիսին պարզպահէ սպահաւանութիւն
կ'ընէ, անձնուրացի գեր կատարելով հան-
րութեան տաջն : Այդպիսի գործ մը անձնու-
րացութիւնն աւելի անձնացուցութիւն մընէ
Եւ ինչո՞ւ համար այս հոգեւորապէ

Եւ ինչո՞ւ համար այս Կողմւորապէս շինիչ ու օգտակար գործելու կեղծ կեր-

պերը այնչափ առ վաստակար համարուած են Աւետարանին մէջ. — Որովհետեւ (ա) Անօգուտ են: Այսպիսի գործերու վարձքը դիտողներու հիացումն ու գովասանքն է. ո՞յն իսկ են վարձք նոցու», կ'ըսէ Յիառու: Որովհետեւ, կրօքքը Աստուծոյ հետ հազորացութիւն ընել կը նշանակէ, մինչդեռ կ'եւ կրօնակոն պարտականութիւններէն համարուող այս բարեպաշտական գործերուն այսօրինակ կատարումնին մէջ Աստուծուն Անօր փառքը չէ որ նկատողութեան կ'առնելին: Հետեւարար, Աստուծոյ հետ հազորդակցութիւնն մեր հազիրն վրայ ունենալիք չինիչ ու վերացնող ազգիցնեմբ երեւան չի գար այսկերպ ազօթքով: Ազօթքքը, որ կ'Աստուծուն հաճեցնել լսել է, այս կերպով՝ մարդոց հաճույքին ծառայիլ և հսափրութեան յագուրդ տալ միայն կը նշանակէ: Եւ արդէն այլպիսի օգտակար գործեր՝ եթէ իրենց նպատակին չեն առաջեր, թէ անօգուտ են, և թէ վաստակու: (բ) Դրապէս չար գործեր են. որովհետեւ կեղծաւորին կիրապերը Աստուծոյ աաջն գատապարտեի են: Առա են, որովհետեւ կը խարեն. Կիացում և գովասանք խլել կ'ուզեն ոզորմածափրութիւնն, ազօթասիրութեան և անձնուցութիւնն մը համար որ կիրապէս չկան: Սուտ են, որովհետեւ հսափրական են ազօթքը առ Աստուծու անձնանութիւնը մըն է, մինչդեռ այս կիրապը ինքինիք իր անձին նուիրել է: Սուտ են, որովհետեւ աշխարհայն են: Մարդերու, երկարաւորներու հիացումն ու վաւերացումը կը փնտուուին Աստուծայինին փոխարէն: Առա են, որովհետեւ Աստուծոյ գէմ նախատինին են Աստուծուն հետ հազորացեցին և Անօր հանդէպ ունեցած մեր պարտականութիւնները կատարելու պէս նուիրական առանձնաշորում մը մեր հօին փառքին ու փառաւորումին գոնելու չափ անաստուածական ու կուապաշտական գործ մը կարելի չէ երեսկայիլ մինչդեռ կեղծաւորը իր ցուցամոլ կերպերով զ Աստուծ խարել փորձած կ'ըլլայ, ինչ որ զԱստուծ նախատել կը նշանակէ. և ամենապէտ ու սերիկամունքները քննող Աստուծ մը խարելու յանդզնիլ, Անօր սուրբ անուան նախատինիք ու մեր մարդկութեան համար մեծապյն և աներեւակայիլ յիմարութիւն մը պիտի ըլլար:

ԳՐ. ՄԻԿ. Հ. ԳԱԼՈՒՍԵԱՆ

(Զարուհակի՛ 2)

Ի ՊԵՏԱԿԱՆ ՔԱՐԱԳԱՎՈՐԱՅԻՆ

ՔԱՐՈԶԽՈՍՈՒԹԵԱՆ

ԱՐՈՒԵՍՏԻ ՄԱՍԻՆ

Երբ կ'ընդուայինք այսպէս ներուն, չէք կրնար ուշագրութիւն շնչել ընդլայնումին և ապացուցին հասարակաց սա օրէնքին. ակտարի ի սեփականից և յանիշականց. և ի սեփականից. այսինքն՝ ամէն ընդլայնում պիտի կատարուի այն տարրերուն միջոցաւ, որոնք միայն և միայն նիւթին կը պատկանին: «Յանմիշականց» որովհետեւ նիւթին սեփական այց տարերել պէտք է անոր պատկանին անմիջնորդարար Յայտնի է թէ երիտասարդ քարոզիչները զիստմէտ են բոնարարելու այր կանոնը, առաջինութեան կամ մոլութեան յոյժ մասնաւոր պարագայ, մը ընդլայնած ատեննին, զոր օրինակ, սկզբնական մեջքի և փրկութեան պատմուածք մը ընելով: Ամէն ինչ գէպի հոն կ'ելլէ անտարակոյս՝ բայց միջնորդներով. և եթէ միշտ անպատեհ չըլլայ իսկ ակնարկի ատոր, և հետուն ուղղուիր իրեն իրերուն վերջնական արմատին, և սակայն ան չէ որ պէտք է գրտու ընդլայնումը, այլ ձեր ուսումնասիրած բանին ինքնայտուկ շարժառիթները և ինքնայտուկ յատկանիշները, ին եւու, այժմ և աստ: Աւրից նուազ է աշկան՝ բայց կարեւոր օրէնք մը, Գաղափարը չխզտել իր ընդլայնումներուն մէջ, ու ատօր համար ուշազիր եղէք սա երկու յարընչական պայմաններուն. ընդլայնումներու իրը խարիսխ դնել պարզ և յատկ գաղափարներ. անոնց վրայ չաելցնել շատ թննուի ընդլայնումներ, եթէ գաղափարը յատկ՝ դիւրանուկանալի և դիւրիմաց է, կրնայ ընդլայնումներով հարստանալ, առանց կննուածելու. արեւը չի կորսուիր՝ իրեն ընկերացոց ամպերուն մէջ: Բայց եթէ ամպերը շատանան և թանձրանան, եթէ մասնաւանդ աստղը արեւ մը չէ, գտանք կայ խաւարումի:

Վարպետները, որոր արուեստներուն մէջ, մեծապէս հոգածութիւն կ'ընեն այս վատանգին գէմ: Նկարիչներուն նայելով,

պատկերի մը կամ գէմքի մը կիմական դիւծերը պէտք է շատ պարզ ըլլան, և անոնց յարաժամառունքը հարաւաս և ժուժկալ միան։ Գամբայն։ Պետովէնի երաժշտութեան մէջ, մէկոտին և ներդաշնակութիւնը կը հանգչին տարերային յարաբերութեան վրայ, երկաստիճան ձայնաշաբը և գաշնեակը (accord) անոր գլխաւոր գոյացութիւնը կը կազմեն, և ինքն է որ կը բացատրէ Ծինդէրի թէ երաժշտական խօսքը կը կայանայ զիխաւոր եղանակին մշտառ զրկումին և զայն վերագունելու համար կատարուած վաղքին մէջ։ Ալազէն է որ սահեծագործ հանճարը ամէն բանի մէջ կը պարզուի տուաւելագոյն ազատութեամբ, պահոնվութեամբ և լայնութեամբ։

Հնդայնումը նպատակ ունի զգուշանալ լեզուի ցամացութենէն, նիհարութենէն, ամրութենէն։ եթէ չափազանցով՝ կինայ պատճառ տալ թոյլ յորդութեան, փեանքի և դատարկութեան, նոյն իոկ առատութեան մէջ։ Լոկ տրամասաց և խօսքի թէ վարժ մարզիկ տուաջին վտանգին հնդակայ են։ անոնք չեն գիտեր գալափար մը արգասաւորել, զայն կինդանին և կենագործիչ գարձնել։ Խոկ լեզակառակին շաղփառիները և թնձուկ միտքերը յորդագեղ կ'ըլլան։ Թոյլ բաժակը տուի ըլլայ, բայց լորդի։

Հնդայնումը մէկ ուրիշ յատկութիւնը, որ օրէնք մը չէ, բայց որ, տահնարանական անին մէջ մահաւանդ, բարձր արժէք մը ունի, յանկարծ ականութեամբ մը իրեն ոստումներով լնդլախումըն մէկ տարրէն մէկ ուրիշին անցնելու արուեստն է։ Կտրելով անցնելով միջնորդական զաղափարներու մէջն՝ առանց միտքը ստիպելու տաղտկալի քայլառութիւններու։ Պէտք չէ ամէն բան ըսել. ակներե և խուսկիլ բաներ կան, զոր միտքը ինք կը լրացնէ։ Ժայռէ ժայռ ցաթիկով ալպինիսը մը աւելի վայելու է և աւելի ճամբայ կ'ընէ քան բոլոր զափիվերէն մանարաքայ լնթացող հետեւակը։

Փափուկ զործ է առ պէտք է լաւ՝ հաշուել իր խոյանքը։ Հական է որ ունկնդիրն միտքը չկորսուի. բայց իրեն կը թուզուք զիրին անցքերուն նոզը, ու զաղափարը իրեն կը ցուցնէք, կարծու յանկարծական երեւութերով։ իր զանազան կայաններուն մէջ, իրանած իր ըլլանք իր ըն-

կալուչ զործունէութիւնը, ու ասիկա մեծապէս գեղեցիկ է։ Մարգարէները, մասնաւորապէս նսայի, զսեմ օրինակներ են այս տեսակէտով։

Վերջապէս, ընդլայնումի յատկութիւնը մը կայ, զոր բարոյական և առաքելական յատկութիւն մը պիտի կոչեմ, յարակշարար անոր զոր՝ Բազալի բառովը՝ սիրոյ կարգ կը կոչենք։ Ընդլայնումը պէտք է ձգումնաւոր ըլլայ, այսինքն՝ թէ՛ իր ամրոգջութեանը և թէ՛ մանրամասնութեանցը մէջ յացուի ի յարաբերութեան այն նպատակին, զոր առաջադրած ենք իրեն վերջնագոյն նպատակ, և որ է՝ ունկնդիրներուն փրկութիւնը։

Չեմ խօսիր ճառին իսկական նպատակին վրայ, ան կը կանոնաւորէ ամէն ինչ, ըսուած է. ու սեսին մէկ օրէնքն է անինչ որ անոր վրայ կ'աւելցնեմ՝ վերաբերմաքր վեհագոյն նպատակին, սեսին մէկ օրէնքն չէ, այլ զիւրին մէկ օրէնքն է, Աստուծայ մարդուն մէկ օրէնքը, որուն բռն նպատակը ճառ մը յօրինելը չէ, այլ վրկել։

Եթէ կ'ուզենք վրկել, կ'օպտուինք բոլոր արիթմներէն, կ'օպտագործենք բոլոր չարժույթները։ Կազմափար մը մէշտիկ զըրուած տահնը, փոխանակ զայն մի միայն ինքն իր մէջ նկատելու, ինչ որ պիտի բաւական ըլլայ իրեն ընտիր ընդլայնում մը կատամաք համար, առաքելական մարդու կը խօսիր թէ այդ փաղափարը եղած է իր մարդոցը վրկութեան համար, հոգիւորապէս քնացողներու զարթումն, մեղաւորներու փրկութեան և արդարներու յառաջդիմութեան համար։ անիկա ըստ այնմ կ'ընդլայն զայն, իր ընդլայնումին մէջ մացնելով, առանց նոյն իսկ հաշուելու զայն սիրոյ յանախանքովը միայն, գործնական եղբակացութեանց խայծեր, թելադրութիւններ, խթանումներ, ակնարկութիւններ, բոլոր մատով ամէն կերպ հազոր մներ, որոնք չեն թողուր որ մուծուի ճառին իսկական նպատակը, որ է անկ սպասուող կեանքի փոփոխումը, և առանց որուն, ո՛քան աւ լաւ կառուցուած ըլլայ, անօդուու կը թայ։

Խօսնկ բան մը կ'ըսէինք վերել. բայց այն տահն ընդլայնումին տարրերուն վոա՞յ էր խնդրը. համակ խնդիրը անոր ձեւին վրայ է, կամ գոնէ անոր յենուածքին, որ ձեւին բոլորովին մօտ բան մըն է։ Դեռ

զայելչաբանութիւնը, աճը չէ ամփկա. բայց անոր շատ կը վասինայ, և անոր մէջ ալ արդէն պիտի գտնաւի: Վասնդի, շարունակ է որ, և ոչ թէ հղրակացութերու պահուն միջնէն, քրիստոնեայ տունաբանը պէտք է ժամանէ իր էական գործին մասին: Վերջու լորութիւնը՝ շատ ուշ կ'ըլլայ. պիտի կորունցուցած ըլլայք այն տաեն հոյ մը առիթներ, որոնք այ չեն գիրածներ: Պէտք է որ կրակը վառ մայ ամրոց և փրփին միջոցին: Պէտք է որ էղրակացութիւնները կունութիւն և պիրութիւն արդէն այն պահուն երը ինքոյնին կ'արդարացնեն. նոյն իսկ երես եկած ատենակն:

Երբ զաղափար մը երի խանիկ ենթագաաա կերներ կը բանայ: Դէպի խորհուրդի և քըրիստոնէական փոքրութեան մէծ առարկաներէն մին: Կան ու զիցեցէք նայուած քնները: Թո՞ղ ունինդիքը միշա աչքին տակ դևնենայ մէր քրիստոնէական մէծ առարկաները, և իր պարտափառութիւնները, և իր թերութիւնները, և իր գտանդները, իր բարոյական հիւսնդութիւնները, նանդերձ իրենց դարմաններովը:

Անդք ճառապողներ չենք. մենք բժիշկներ ճանք: Ո՞չ պապքէն, իր ծառայութիւններէն գոյ ըլլայու համար, բժիշկէն կը պահանջնիք որ աւելի բրուժումին տառանիքը ունենայ, քանի իր գիտութիւնն: Թո՞ղ ճառէ կենաց, նոյն իսկ ճշուած պարզգայի մը դրայ, երբ հրանցին նկատմամբ տեսակ մը անտարբերութիւն ունի: ընտանիքը մտի ընթերիքն, այլ ոտքերը գետինը կը դարձնէ ինչոքիը՝ յանձնաւու համ իշուններու մէջ նետուելու վրայ չէ բնաւ. իսուզ մտածմի ու զգութեան մը մասին է՝ որ ինքնիրենը պիտի դանէ իր ձեւերը: Շատ ազգու է ասիդաւ Անդինդիները այլպէս քիչ կը տոքին: Վերջանութիւնը, այլ ու ուրիշ բան չի մեր ընել, իմէ ոչ ուժուցնի և վճռական դարձնել ձեռք բերուած յուզումը: Բայց ինքոյնքը այդ վայրկեանինը՝ իր անկարութիւնը պատրաստել է:

Թէ մի բանն իւս ընդլայնումը այն է որ աղէկ կը առանցին: որ աղէկ կը տրամախոնէ տեսածուածին, պիտի ճշմարտ սկզբունքներու, իրենց խկական և անմիջական սկզբունքներուն ներգործութեանը տակ, և որ ասով կը տաքնինէն հոգին: և, զայն կը

քոչէ կը տանի դէպի ինչ որ կը ցանկաց անոր համար. այսինքն դէպի իր բարին և փրկութիւնը:

Ա. ՀԱՍԱՐԱԿ ՏԵՂԻԳՆԵՐԸ

Առենաբանական ընդլայնումն ու նաև վայելլուրանութեան միջացներէն մին ինչպէս աւելի առաջ և այլ յօրինութիւն՝ վասն զի, բայ արգէն, մեր գոնազան նկատողութիւններուն միջն ջրաբգի: վակոց չկոյ և այն որ, կը կոչուի հաստրուկ աեզիք: այսինքն ընդհանուր ժամանթութիւնները, իրեւուն զվարութիւնները, կը կարելի է գործածել տաենապանին հանգիպած այնքան զանազան պարագաներուն մէջ:

Այս վերացական ըրջանակները՝ ճառը մէջ քենակերտել հրաւիրելու համար չէ որ միտք կը բերուին, արտառոց բան մը պիտի ըլլայ՝ իրեւ սեւենալ կէտերու՝ յարիլը անոնց: Ցուշարուեստական միջոց մը են լոկ անոնք, և ոչ աւ այլիք կարելի է զանոնք գործածել այնպէս, ինչպէս անուն մը զվարուեամբ կը գործածուի պարտանական ցանկը: Ամէն պարագայի մէջ, զանոնք երակ երեխն աչքի անչել ունենալու օպտավակը իշեցնելու մը լուս է, միտքն համար զիւտի խթան մը, ինչպէս կ'ըսէնք ընդհանուր առմանը հանտորական արտեստին համար:

Կան բոլորովին ընդհանուր հաստրակ տեղիքները, և աւելի մասնաւորներ: Ընդհանրապէս, ամէն բանի մէջ կարելի է նըկատել սեռն ու բեսալի, պատառեներն ու արդիւնեները, և տեւական ու պատահական մասեր և ստորգելիները, խարեբուուրինեներ և նեանուրինեները, հակադուուրինեները և նեանկեները:

Մասնաւորապէս, բացի այս յիշուածներէն՝ որոց ուշազրութիւնն կ'ըլլայի միշտ պէտք պիտի ըլլայ մտազրութիւն գարձնիլ պարազաներու ալ. ու ասիդաւ կարեւոր է շատ: Էստ Լոնդէնի, ընդլայնումը մը մէջ մտցուելիք պարագաներու ընտրութիւնը, անոնց խմբումը և շահակործումը՝ բաղձացրեած նպատակի մը համար, պերճախութեան մէծ գաղտնիքներէն մին է: Պայմանը՝ արև է որ անոնք քաղաքին իրականէն, կեանքէն, նիւթին ընդերքէն, և ըլլայն բնաւ այն տարտամ պարագաներէն, որոնք ոգո կը գիտուան և որոնց կարելի է կոչ ընել ամէն նպատակի համար:

Նկատելի գլխաւոր պարագներն են անձի, իրողութեան, անդի, ժամանակի, շարժանիքի, ինչողի, միջոցի պարագաները: Խոկ այս եզրերէն իրաւանչիքը, մանաւանդ անձի, բնականորէն առիթ կուտայ ստորարածանումի: Պիտի զեր առնուի զոր օրինակ անունը, ծնունդը, սպասկանութիւնը, ժամանականութիւնը, գասահակութիւնը, հարաւորութիւնը, գորութիւնը, սովորութիւնները, աշակենդը, հակումները, սեւերը: Ներողականի մը կամ ամբաստանութեան մը ատին յայտնի է թէ որքի՞ն կարեւոր են ատոնք: Աւ ամէն պարագայի մէջ կարելի է աւելցնել օքնակինեւուն և վկայութիւննեւուն նկատառումը:

Ենթադրներ թէ զոգուի քարոզներու շարք մը ընկե ազօթքին վրայ: Շուտ մը պիտի ծողինս ամբողջ նիւթիք միշելով թէ ազօթքը կը պատկանի կրօնական առաքինութեան (սեն), թէ անիկա հոգինին առ Աստուած գերացում մըն է (տեսակի), թէ անիկա՝ գերինականորէն՝ մէկ արդիւնքն է շնորհաց, և մարգկայորէն՝ իր փափառքներուն, մեր պէտքերուն, մեր ժամաներուն, մեր մշտակայ ցուերուն և աստուածին խօսուածներուն մեր անհետած վատահութեան (պատիան), թէ անկէ՛ յառաջ կուգայ շնորհաց և փառքի առում մը, մեր յանցանքներուն ջնջումը, մեր լիձերուն իրազորդումը, համաձայն նախախնամութեան (ուրգիւմք), թէ անիկո մտառուր է կամ բանաւոր, առանձնական կամ հրապարակային, պատահած ծիստական (մտսեր), թէ անոր բնական ստորոգելիներն են հաւատաքի ոգին, վստահութիւնը, միտքին ուշացրութիւնը, սիրախն ջանազրութիւնը (տեւական սուրողելիներ), թէ անիկա կրնաց մէկին կամ միւսն քով, իրեն համար օգտագործել մասնաւոր միջոցներն և զգինուու զանազան ձեւեր (լաբանական ստորոգելիներ), թէ անիկա պազտական է ուռը կեանքին, երկնային բաներու փափաքին, անցաւոր բաներու արհամարհանքին, աստուածային սիրոյ և ընկերին սիրոյն հետ, թէ սերո կապեր ունի բարեկայտական ընթերցումն, խոկումն և ազօթասացութեան հետ, որոնք նոյն խոկ անոր ձեւն են (յարաբերութիւն): թէ անիկա հակառակ է Աստուածոյ և Աստուածոյ բաներուն մոտացումին, գաղջութեան և անտարբերութեան (հակադրութիւն): Ասիկա՞ յնդհանուրն:

Իսկ իթէ խնդիրը մասնաւոր զինակի մը, կամ որոշ անձի մը — կրօնաւորի մը կամ անցեալի սուրը անձի մը գերարերած ազօթ-

քի մասին է, պէտք պիտի ըլլայ ի նկատի ունենալ անձին մասնաւորութիւնները և ազօթքին ասոր զիրաբերեալ ձեռները. այս ամբողջը Ո. Կիրքէն, ծիստանէն, սուրբերու առածներէն և այլին քաղուած օրինակներով և պատվամեւով ուժովցած:

Կարելի է զիտի տալ նաև թէ պերճախօսութեան բարձրագոյն հսարքներն մին կը գտնուի ներգաշնակ կցրդումնին մէջ մասնաւորին ընդհանականին, զորս իրարու առջին կը բերեն՝ զուզընթացարար երթալու համար նպատակին: Այս կէտք կը գործածէ Պատրէ իր Գամբանականներուն մէջ, որոնք լի են անդքան մեծ մտածումներով ու նոյն առան իր գիւցագներուն անձնական կամ կինսազրական և հոգերանական հզարամեւուրով: Այս կիրապազ կարելի է ներկայացնել գաջտանկար մը, ուշազրաւ կէտ մը, խումբ մը, թուական մը, մերթ մասնաւոր և մերթ ընդհանուր զիծերով, որոնք զիրար կը բռնեն կընդդայնեն նըսկարը՝ զայն ճշգրտերով հանգերձ:

Անդեմ է թէ հասարակ սենդիքներուն օգտագործամը, յօրինուածական ըլլայ թէ թիւզգական, և ենթազրէ իր նիւթին կատարեալ ծանօթութիւնը. առանց որուն՝ չըշահակներով լիցուն: Աս լրացուցիչ գիտութիւնն ալ աւելցնենք որ, բրատոնէական խօսքը, ընկեղիբր միշտ բարիին տանելու և չարէն զուրո քաշելու նկարագիրը անհնարիւն համար, օգտակար է որ աչքի առջին ունենայ երկուքին ալ հասարակ ակելքները:

Բարին՝ բառ ինքեան՝ յանկալի, օգտակար կամ ախորժեի է: Նախ, կամ պարզաւու փափաէնի է, կամ զալիքի, կամ փառաւոր, երկրորդ կամ իսկապէս օգտակար է, կամ հաւիտուր կամ միերածես, երրորդ, հանելի, հանոյիկան, զգուիչ, նետ:

Էնդհակառաւակն՝ չարք պարզապէս զէօ պիտի ըլլայ, կամ միօրալի, կամ զալիքի, պիտի ըլլայ վիսասակար, վասնաւոր, ունային, օրպական. զայն պիտի յայտարարէին տիւն, զաւորիք, լնկնազ, զծնեայ, զզուիչը... և տիւղողական անսակէտով, պիտի գատորչանք տակաւին տեւական կամ անցաւոր, պատնով կամ յնդական բարիքներ:

Այս ամէնք անշուշտ կայ բոլոր միտքերուն մէջ: Խորհրդաւոր բաներ չեն, բայց միշտ իրենց վրայ չի խորհուիր: ու երբէն իրենքն անոնց զիրիշումը օգտակար է:

Ոիթիւննեմ Խզմ. Թ. Ե. Գ.

ԲԱՆԱՏԵՎԱԿԱՆԱՆ

ՀԻՆԱԻՐԻՐՑ ՏԵՍԻԼ

Այս անտառազարդ լեռան գագարին
Կանգնած է ահա նինաւուց մի վանի,
Կարծես բեկոր է մի նին նէմեարի,
Հանգած պապերիս հաւատն է նա բանի :

Գառ են զոհ արել խաղաղ օրերին
Այցու կանաչում վեհաւուք վանի,
Ռուկէ խունկ ծխել բուրող, բերկրայի,
Խնկանս խառնել ծաղկանց բուրմանքին :

Քարերից նրանի հաշել են պարխապ,
Պարսպել վանից պատերով մի ժայռ,
Վաթեն է խոյացել հան քերդ վիրխարի,
Գարձել հալածուած մարդոց փրկավայ :

Խնչպես այրուծի հովիտում ռազմի,
Մինչեւ նիմա էլ պարխապներն ամուր,
Կարծես ուզում են յորհաննով նողմի
Զորերը սուրալ, նզմել թշնամուն :

Թւում է ձորի հաւերը խառնակ
Դիակոյսերն են մեր ախոյխանի,
Յաւիտեան բափուած վանի ոսի տակ,
Ծեծուած նոզմերով մեր նին ցասումի :

Որպէս պապերիս հոգին անարտա
Աղաւնիներն են նիմա բուն նիւսում
Այս անառ վանտում, որ կեցած նպարա
Մըսնչենութեան դօղանչն է լսում :

«ՓՄ ԳԱՐԱՆԻ»

Ա.ՇՈՏ ԳՐԱՇԻ

Հ Խ Ն Բ Հ Ա Գ

ՏԱՂ, ՄԵԾԻ ՆԵՐԱՒԻՍԻ

Վենետիկի հասարակութեան մէջ, հզ 463, կը գտնուի տող մը «Ներսիսի Հայրապետի վենագրով եւ «Նոր եւ առաջին լոյս» սկզբնաւորութեամբ, որուն տպասկիզբի գրերը կը կազմեն «Ներսիսի Նվասիթ» բառերը: Մեր Փ. 231 ձեռադիրը «Ցաղ Մեծի Ներսիսէ, ի Ներսիս» խորագրին տակ ողյու տալին առաջին շորս տողերը միամբ տակ վերչ, լուսանցքի վրոյ կը նշանակէ ֆ եւ կ'աւելցնե հետեւեալ հատուածք, որուն տողասկիզբի գրերը կը կապեն, «Դոլիս» Մեծին Հոմանիշանն Նմին» բառերը:

Գովեմք այսաւը զհայրըն բարո,
 յիշատակաւ հաւըս մերո:
 Արգոյն տուր ափառս որդիք լուսուն
 ի յանդրանկաց տաւնիս մերո:
 Վատակի բրդիսմանն երգեմք երգ նոր,
 ընն տաճարիս իւր հոգեւոր:
 Երանութեանց արժանաւոր,
 ի յարգանդէ ընտրեալ մաքուր:
 Սուրբ եւ սիրող գոլ սրբութեան,
 ի հրեշտակաց յայտնեալ տեսլեամք:
 Տան Աստուծոյ տեսնս բարի,
 բանաւորաց հովիւ արի:
 Մեծին նման բաղզը եւ զըթած,
 զրւարթառատ եւ ողորմած:
 Եւ նզութեան հարց վարուց սիրող,
 եւ զերազանց լուսոյն տեսող:
 Մագեալ զգործոց իւր լոյս յաշխարհ,
 որպէս զզնրագ ի յաշտանակ:
 Ի փառըս Հաւըն երինաւորի,
 ըստ տէրււնեանըն հրամանի:
 Նաւարկելով անխռովական,
 ընդ ծով կննացս անհրւթական:
 Հասեալ յանքոյթ նաւահանգիստ,
 մըզնողական վարուք եւ խիստ:
 Որով հոգւոյն արժանացեալ,
 աղանակերպ տեսլեամք յայտնեալ:
 Մեծաց հրաշից ջորիհաց հասեալ,
 եւ նըշանաց գործաւղ եղեալ:
 Անհրւթ կլզին աղբերացեալ,
 յորդ արտասուաւը սրբոյն բղխեալ:
 Նորին մաղթանք ուռկանք եղեալ,
 ի ըուրց խորոց ծըկունս հանեալ:
 Վանէր զերկորդն այն Ամառէկ,
 ըստ Մովսէսի գոլով հանգէտ:
 Անդ ի լորին նըպատական,

մարուր ծեռացըն տարածմամբ :
 Նոյն բզբաժակ մահու արթեալ,
 ի դաւողէն դաւաճանեալ :
 Նըման լուսո փայլման մացիսալ,
 և կ երկնայնոց համաշխատէլ :||
 Նա այժմ ընդ մեզ բարեխաւոչ ,
 բզմողութին մեղաց հայցէ :
 Մըտեալ ներք վարագուրին,
 յեւ առաջնո ի յերկրորդին :
 Ի սրբութիւն սրբոցն յատեալ,
 յորում Յիառու յազմէ բազմեալ :
 Նըմին երգէ ընդ սրբէից ,
 զերեքսրբեանն յաւիտենից :

ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ԽԱՉԻ

Նոր դրախտին եկեղեցւո , ծառ կենաց տրնկեալ ի մէջ ,
 ոչ⁽¹⁾ քրովքիւր պահեալ , այլ գիւրահուպ ի մէնջ :
 Երկակի ներձակաց տիպ , մահաբերին աղնկոյ ծեւովդ ,
 եւ կենարարաւն ի քեզ⁽²⁾ , ծառոյն կենաց նըման :
 Բրակէից բանաւորաց , բանալի եղեր դրախտին մտից⁽³⁾ ,
 վերըստին ի նոյն , անփոփոխելի կայիւր :
 Սեռն անապակ սիրոյ եին , ծածկեյոյն առ Հաւը յայտնի ,
 զորդին ֆւր տալ վասն իմ , ի մահ մարմնով ի քեզ :
 Իմանալի տապան նոյեան , զաւժանգակեալս ի քեզ պահեալ ,
 ի նեղական⁽⁴⁾ մեղաց ծովէ , եւ ի հրեղէն զետոցն :
 Սարեկա ծառոյն նըման , ոչ խոյ տողակէզ կախեալ ,
 այլ գառն . Աստուծոյ զինեալ , մեզ հաշտութեան նուէր :
 Ի Գողգոթայ կանգնեալ անուխը , մեսինամբ Յակովա ցուցեալ ,
 հրեժակաց իջման մերկիր , եւ մարդկան եից յերկինս⁽⁵⁾ :
 Երեւեալ մովմէսեան բցուպ , բզծով մեղաց ներծանելով ,
 եւ իսրայելի նորո , առաջնորդես ի լոյս⁽⁶⁾ :

Հետա. Ն. Ա. ՇԱԽԱԿԻՆ

(1) Տար. զոր ոչ : (2) Տար. ի մէն արքուղ կենաց մարզիսն : (3) Տար. մից վերբափին : (4) Տար. ի նեղամանէ : (5) Տապայիր կը վերշանայ հօս : (6) 2եռ . թ. 231 .



ՊԱՏՄՈՎԱՆ

ԿԻԼԻԿԵԱՆ ԱՄՐՈՑՆԵՐ

ՎԱՀԿԱՑԻ ԴՂԵԱԿ.

Զ.— Վահկացի հոգեւորականներ. իր հրմարկութենէն ի վեր իրք բերքաւան և թղեակ Վահկա տօսած և բարձրաստիճան և խոնարհ եկեղեցականներ որոնք ծառայած են աւանին եկեղեցիներուն և շրջակացրի վանքերուն մէջ. Վահկա Կիրիկոյ Աստոին տօսած է Գամոզիկոս մըն աւ. Կառաւանդին Զը Վահկացի (1430—1439): «Զլոգութեան նախածեռնակ ու միջացներպ հարուսա և նարագիրտութեամբ հարուսար, թերեալ հանե, զրասի ու մի վարչէ Պօգոսի գաւահաններուն, Կոստանդին եպիսկոպոս ընիկ Վահկա Դղեակէն, 1430 թն կը նասէր Ասոյ Կայրապետանունին մէջ, ու իրմասի Կիրիկոցիք որ ամբանային Կիրիկոյ Կաթողիկոսական Աթոռուն (Ազգապատում, Բ. էջ 2066): Խնչպէս իր քանի մը նախորդները, նոյն պէս Վահկացի ինքն աւ գատինասէր հակածներ է սննդած, թէն զգուշաւոր հեռատեսաթեամբ ու կոստանդին այս ըջգուշաւորաւթիւնը ցայց տուաւ և գիտնէա պապի իրեն ուղղած հրաւէրի ընթացքին, անձամբ կամ իր ներկայացուցիչներպ, մտսնակցելու Ֆլորենտիայ ժողովին, որուն Կաթողիկուն կուտայ գտնուեան համար ֆամիլյ եւան Սարգիս և Յօվակիմ Հայէպի եպիսկոպոսներ և Սարգս ու Թագիսա Գարդապետներ՝ որնէ 1439 Օգոստոս 25 ին Ֆլորան կը հասնին՝ Ֆրանչիսկեան կրօսնաւորներուն ուղիւկութեամբ, իր ժողովով իրու ամիս տաջ աւարտուծ էր պացէն իր ուշաւուութիւնները Վահկացի թէն համակը մըն էր գատինասէտութեան, միշտ ժամանակի և իր սննդուստիկ պարագարներու փերութեամփ, վայց իր հայապաւանութեան սէցը, երեք մեռած էր իր մէջ, վախճանեցաւ 1439 ի գարունը ու իր մահներու յեարի յեար Ամենայն Հայոց Կաթողիկոսական Աթոռը վերջապէս փոխազըրուեցաւ իր հրմարկան ու բնական տեղը,

Ա. էջմիածին, բայց Ասոյ Հայրապետական Աթոռն ալ պահեց միշտ իր գոյութիւնը ժկ. գարուն Կանկայի մէջ հը յշուուն Տէ՛ Սատրերու, Տէ՛ Անեփան, Տէ՛ Կարապէ, Տէ՛ Խացաւուր ան Քահանաները Մինչեւ 1915 Վահկայի պիւզական միակ եկեղեցին ունեցած է միշտ իր քահանան կամ քահանաները:

Ե. ու Պատմութիւնը. ինչպէս որ տեսանց, Խորենին իշխաններու հոգմէ նըւանուած կիրկեան առաջին քերդաւաններէն մէկն էր Վահկան: Մինչդեռ շրջանին մէկէ ասելի բերգերն ու ամրացները գարերէ և վեր խապաւ աւերաւէր ու ատկաւ անհետացեան է: Վահկացի Դղեակը իր ըննակիչներով առաջաւոր յարատեւեր է և իր մէջ անխափան հայ և այլազգ ընակչութիւն է ունեցեար, մինչեւ 1915ի ընդհաւնութիւնը: Ըստ Ամբարտ պատմիչի, Կառանանդին Ա. Թուրքերէն գրաւեց Տարսոս և Անաստային ցընաի մեծ ազոյն մասը և Յոներէն ալ Վահկան: Արդարեւու, ազգային պատմութիւններ և յշատափարաններ, կիրկեան սեւէ թերգութեան առաջ, 1097 թն, Վահկան է որ գը յիշէն, Խորենի որդի՝ Կառանանդի Ժամանակա- և ափա աստի յառաջ հոյուցից տիրեար, ինչպէս որ կը Վահկացի Վահկայ, և ապօս աստի յառաջ հոյուցից տիրեար, ինչպէս որ կը Վերայէ Վահկամ պատմիչն արա:

«Հաչակառոր դղեկին տիրեալ,
Այն որ Վահկայի էր կոչեցեալ,
Յորում և տուն ինքեան եղեալ,
Եւ տէրութիւն անդ հարստահալ»:
1578 թն Գ. Պոլոսյ մէջ գրաւած Աւետարանի մը յիշատակագրութեանց մէջ կայ Գիրկեան հնագոյն Մաշտոցի մը մասնակի ժամանակագրութեան մը ընդօրինակումը՝ ուր կը Կարգանք հետեւեալ ստորերը:

«Ծնի (= 1098) թուական հատ պարսկա Կոստանդին սրբին պարսկ Ըստինայ՝ զաշխարհա Կիրիկոյ ի Հոռմէն ու չաք մի ի Մաքմաց որ էր առաջին բերդն Վահկային և այսու։

Պատմէլ Անեցիքի սժամանակագրութեան մէջ ասելի ընդուրձակ պատմուած կը քոնինքը՝ ուր կը յիշատակուի որ Կոստանդին Ա. իշխան տիրեց Վահկայի հըս-

(*) Codices Armeni Bybliothecae Vaticanae Eugenio Tisserant. Romæ, էջ 301.

շակառոր բերդին ու հոն հաստատեց իր առաջին իշխանութիւնը և զայն ամրացը նելով շատ անզեր գրաւեց ու ընդարձակեց իր տէրութիւնը ու թէե Կոստանդինի իշխանութիւնը փոքր տեւեց, բայց մաս միշտ յիշատակիցի Ռմանք ալ կը պատմեն որ Կոստանդին պատերազմական հնարքով մը սիրեց Վահկայի: Այդ տարին տեղույն մէջ հաստառուած տախի մը և տօնին առթիւ ալ Խոնագանուի մը տախի իշխանը իր հաստարդիներն քանի մը հոգի կը դրէէ, ըստ ամանց վահառակինի Յ ըստ ուրիշներու՝ պրէնձէտներու հագուստով ծպտուած, որոնք Մողովարդին հաս խառնուելէ յետոյ, յանկած իրենց հագուստներուն տակ ծածկած, պէնքերը կը մերկացնեն և բերդին վրայ յարձակերպ, կը յաջորին զայն գրաւելէ^(*):

Կոստանդինի մոհուան առթիւ մեր պատմէնիրը, որոնց կարգին և Մատթէոս Շուայիցի / Շուայիքը քահանան և հրաշավէպ պատահար մը կը պատմեն: Այսպէս, Կոստանդինի մահէն քիչ տաղ, Վահկայի իր զզեակին մէջ զարմանալի նշան մը տեղի կ'ունենայ, ովան մահու նորայ: Ա մինչ իշխանը զեւ կ'հնողանի էր, Կայցաւի նման կրակ մը կը ցոլայ և սպասարկներուն բնակած յարգարածնին վրայ իշխարվ, արծաթէ սկսաւեցները որից տեղ մը կը թոցունէ, ուրիշ հնագ (այսուր՝ հօթը) ըսկուտեղներու տակ: Եւ իմաստուանները կը գուշակէին նոյն տարին Կոստանդինի մահը: Աւ իշխանը եղած գուշակութեամբ նոյն տարին կը մեռնէր ու կը թաղուէր Կաստանդի վանքը (հմտու: Աւոնայիցին երկու տպագրութիւնները, Վազարշապատ և Երրուսագէմ):

Կոստանդինի տարածէպ մահէն յետոյ իր սրգին Թօրոս Ա. Վահկա ամսուը կը հաստառաւ և Առնաց Մանտաւեան իշխաններէն բազում աւար և գանձ գրաւելով, կը նօրածէ բերդաւանին վայելչուու թիւնը, երկիրը նուածելով և բերդն ալ գրաւելով ուրե սպասնած էին Բագրատունեաց Փագէկ գժարախ թագաւորը:

Թօրոս Վահկան վրաւելէն քիչ յետոյ

կը գրաւէ նաև Անարգարան և ամբողջ դաշտակողմէր.

Եւ մէծն Թօրոս գտել օգոստիւն յԱստածոյ, և զիազ ժամու վիրամին եկն ի Կոլիկիա, և ձեռնուուութեամբ իւսուսկումանց Տորոսի ապին Հայոց՝ որ մատցեալ էին անդամօք, ամբիաց նախ Վահկային և ամենայն Փոխզիոյց^(*):

Ժմ. գրու պատմագիր Niketas Choniates (édition Bonn, էջ 29) կը պատմէ Վահկայի պաշարման ատեն (1377-8) հայոցգի Կոստանդինի և Մակիղոնացի Մասրատիոսի միջն մէծնամարտ մը: Սովուննէս Կոմինոս Կոյոր ուզելով վիրագրաւել կիլիկիան ըստոցւածները, Վահկայի բերդին առջն կուպայ որ կեւոն Ա. փախստական հայ իշխանին վերջին ապաստաններուն զիմազրութիւնի զայրանալով, Կայսրը կ'երգնու չէնուանալ մինչեւ որ ամրոցը զգրաւէր, եթէ հարկ ըլլար քանի մը ձմեռ հոն անցնել և նոյն բոկ մինչեւ իր մահը հոն մալու: Հայ բերդագույններուն կը պատգամէ իոն եթէ անձն հասուու ըլլային, իրենց կենացք պիտի խայէյր, իսկ հակառակ պարագային զամէնքն ալ պիտի կոտորէր: Բայց պաշարուածները կը մերժեն անձնատուու ըլլայ, նախընթարելով մեռնիլ քան թէ յանձնել գրեթէ անառիկ բերդ մը Այսպէս, վիրագ կը քաջալ երեն ու կը պատրաստուին զիմազրելու և Ամենին հունացներին մէկն էր կոտորնին անձնուզ հակառակ տոպիօմը: Անձնաթ Մայորի մը կուգաթը բարձրանալով, ու կայսրը և իր բանակը կ'անարգէր, առազարէզ կարդալով արիւնահեզ կորիւ: Այս պարտութեան հետեւանցով Յոյները Վահկայէն յետոյ յաջորդարարը կը գրաւեն Անարգարան, Խալիճը: Ամայցքը և Յախուուը: Յոյները անոր զէմ Եւրոպարտիոս անոն Մակիղոնացի զինուուր մը որկիցնը որ երկար թուրով մը և թանձը վահանով մը զինուած էր և որ սպասեց պարիսպին ստորոտը: Երբ Կոստանդին վայն տեսու, անձնիչապէս պարիսպէն վար իշտա արհամարհնից ձեւազ մը և նոր Պողիաթի մը պէս անոր մօտեցաւ: Կորիւ սկսաւ: Կոստանդին բռուն հարւածներ իշեցուց՝ որոնցմէ սակայն իր հակառակորդը ճար-

(*) Արևած՝ էջ 162 և ERIC KING, Complementary notes regarding the Castle of Vahga: London, 1948:

(*) Արևած՝ 1871, էջ 358 ա:

պիկութեամբ խուսափեցաւ, չնորհիւ իր խոչըր վահանին: Իր լնկերներուն ծափահարութիւններէն քաջակերուած, քանի մը անգամ փարձեց իր յաղթանդամ հակառակորդը հարուածել սորով: Ի վերջոյ յաջուցաւ ճեղքիւ հայուն ասպարը: Ու երբ Յոյները ուրախութեան աղաղակներով իրենց յաղթանակը կ'աւետէին, կոստանդին կանակը զարձուց, թիրզին մէջ անհետացաւ և այլեւս չերեցաւ: Պաշարուածները իրենց ամենէն քաջ պետքէն մէկաւ կատութեան սրտմտելով զինքը թշնամիին յանձնեցին և բանակցութեան սկսան անձնատուուք ըլլալու համար: Կոստանդին շղթայակապ կ. Գոյլիս զրկուեցաւ: Գիշեր մը, ծառաները զինքը շղթայազերծ ըլլալու ու իր պահապաններուն վրայ յարձակելով, սպաննեց զանոնի ու յաջուղեցաւ փախչիւ: Թէս ի վերջոյ նորէն ընուածեցաւ (Միտուան, էջ 51): Նոյնը կը պատմէ նուև Ամրատ իր սժամանակագրութեան մէջ: Հաւանաբար նոյն 1138 տարիին է որ Տանիչմէնա Զաղիի սրգին՝ Մալիք Մոնամէտ, թիրզանդացիներէն կը գրաւէ վահկան և կապահէ^(*):

Միջայէլ Ասորի (էջ 281) և Սմբատ կը պատմեն որ քանի մը տարի յետոյ, 1145 ին, կ. Գոյլիս զերեւ տարուած կեւով որդին՝ Թորոս, որարերախտան ու քաջայազմի իշտանը, ազատելով իր շղթաներէն, կը հասնի Տաւրով կենանակմը, Վահկապ սահմաններուն մօտ և իմաստութեամբ տակուիրեն կը զինակացէ յաջուղակ մարդիկ և հետզհատէ կը տիրէ իր հայրենի կալուած և երկիրներուն և Վահկայէն զատ յաջորդաբար կը գրաւէ սահմանակից ուրիշ ամուսը թիրզի ալ^(**):

Թորոս իշխան շըջանի կենային մերձակա կարեւը բակոր զիրքիրը գրաւելէ յետոյ հաստատամտութեամբ կը ձեռնարկէ նուև նուածելու դաշտային մասերը և ըլ վհատելով Վահկապի բաղդատաբար նուազ սազմական զիրքէն և փափաքելով աւելի պաշտպանուած կեզրն մը ընարել իրեն համար, իրը տէրութեան մայրաքաջա:

(*) MICHEL LE SYRIEN, édition Chabot, Գ. Հայութ, Փարիզ, էջ 248.

(**) Տես մեր Նախագիր Ասին Թագաւորի Տեղապահագրիք, 1933, Ալմիլիա, էջ 95:

Կ'որոշէ հեռանալ նախանիստ Վահկայէն որ գրեթէ բոլորովին կը լքուի բանակալութեամբ իրեն յաջորդող Մլէհ իշխանի կողմէ (Միտուան, էջ 162 բ): Բայտնի է որ Մլէհը յաջորդ իր երկու եղբօրորդիները, Բուրքէն Բ. և Լեւոն Ա. Տարոսն և Սիս կը նստէին և յետ այսու Վահկայի բերզը կը գտննենք իրը բանաւուր պիտի կայսենաւորուէն իշխանագուններ և ուր կեսն թագաւոր բանակալ մենակեաց միաբաններու յատուկ զգեստ կը հաջմի. Զայտ որ կիմանայ Լեւոն, թիրեւախնակարութեամբ, թիրեւս ալ իրեն եղած ազգութիւնորդութիւններով, Վահկայը կ'որթայ շեմում այցելութեան և զինքը կ'արձակէ բանտէն: Վահկա կիլիկիան իշխանական արքունիքի մայրաքաջապարուէ շագրած, կարձէք այս անզամ ալ կը գտանայ կիլիկիան աւագանին կալանավազին: Լեւոն թագաւոր, իրեն հասած բամբասանքներուն տեղի տալով, Վահկայի բերզին մէջ կ'արգելափակէ իր առաջին կինը: Այսուհետեւ կարձէք Վահկա Դղեակը կը գաղրի այլեւս յշատակուելէ իրը իշխանական բերզաւան կամ իրը գօրականաց կեդրոն ամուս մը, թէս բուն աւանը, Վահկա կամ Ֆէք, ինչպէս սեհանք, Թուրք իշխանակութեան օրով նոյնիսկ. կը շարունակէ պահէլ իր գոյութիւնը, իրը անշաքք բայց միշտ հայրանակ զիւզ մը՝ իր բերզոց:

1467ին Առութան Շահաւար Զիւլքատէր կը գրաւէ Վահկան Առութան Մեհիք Արսանի մահէն յետոյ, Շահկատէք եղբայրը իշխանութիւնը կը գրաւէ Առութան Քայզերի շնորիք, մինչդեռ Առութան Մէհէմմէկտէ. Թասթիէ, Աթէւլիման պէտի մէկ ուրիշ որդին կը հնչակէր Զիւլքատէր և Պօզուլու ցեղապահներէն իշխան Շահաւարը: Շահկատէք 1467ին փախուստ կուտայ գէսի եղբայրու և իշխանութենէն կը հրաժարի ի նպաստ Շահուստարի, բայց ինքն ալ կը կախակայուի Եղիպատացիներէն և 1472ին մահուած կը գտասպարտուի^(*):

(*) Dr. H. Mordmann, Խալամական Համայնագիրաւար, Ա. Հայութ, էջ 986:

ԳՐԱԴԱՐԱՆ

ՖՐԱՆՍՈՎԿԱՆ. ՔՆԱԿԴԱՏՈՒԹԵԱՆ

ԵՐԵՒԱՆ ՍԻԼԵՆԵՐԸ

—

Μέντη ιπρ. XVIII^η η παρρ. διαπομπής, που
επεδρούσθαις είναι τηρ. αγγελιών στην Επαρχία της από τη
κρονικήσις (καθιερώνεται μέσης), φανηστρικήσις
(επιστρατευτικήσις), γενικήρων γηρήσις (παράνοια αφορά
τους μέτρα); XIX^η η παρρ. φυρδεύει λαϊκούς γεω-
νέτη, ιαναρχητρούς παραπομπής στην Επαρχία της από τη
παρ. γραμμάτων οι οποίες γενικήρων γηρήσις κρονικήσις,
παρ. αριθμητικής της μέσης, έργησις της από την Επαρχία της από τη

Ականատես միշտակագրող մը Սրբի
առաջան առթիւ կը խօսի նաև Վահեկացի գք-
րաւմնել Կարապիս Կաթողիկոսի առեն
Եահուարի կողմէն.

«ի մեծ թուխն Հայոց Ֆօք (= 1467) ի բազմանալ մեզաց մարդկան և յսգգմաւ նէ չարին՝ Տուլգարցի ոմն նահնուար անուն, եղեար հակառակ Արայ սուլտանին շատ աւեր էած անոր աշխարհին. Կ շատ թուրքման, զոր Ապաների կոչէին, զամէնն քշտեց և բազում չարութիւն դորձեաց Փ էառ զիւականի: Եւ յիշ այսր ամենայնի խորհնեցաւ չարութիւն Ալոյ քաղաքին ի բերդին (Պամբ. Կարղի. Կիլիկիոյ՝ Բարս գէն կը զիկ. Էջ 58):

Բառ Մուրբագ թերթացիի, 1840 թււաւ
կաններուն վաճկա աւանին հայ ընտէլուր
թեան թիւք եղած է Հարիւր լնտանիք
միայն նու 1863ին, լստ Պարտիզպաննեանի,
այս թիւք բարձրացած է 200ի Թուս Զի-
հաչէֆ՝ որ 1853ին այցելեց Վաճկան, Հայոց
և Աֆշարներու թիւք խառն՝ կը հոշուէ 150
տուն։ Յայտնի է որ Վաճկացի հայեր անկէ
յետից տակու կը քրուին Կրիպկիոյ այժ ըը-
դաններ, ապրաւստի կի խնդիր։ 1880 կան
թււականներուն Կրիպկան Ընկերութեան
պատրաստած մարգահամարով Վաճկայի մէջ
կը գտնենք 300 տուն Հայ մնակած թիւն։

ԱՐՏԱՒՐԻ ԱՐՔԵՊԻՇԿՈՅՈՒԹՅՈՒՆ

(4609)

Կամաք, Խըրիչ թափոյական մը՝ կրօնքի վրայ
հիմուսած էն տարբեր:

1891 էն սկսեալ, Թագէն, հատապիդիւով հետախուզութիւնները որոնց մէջ այնքան փայլուն կերպով սկսած էր մէկ մէծ Մասը իր ԿXVIII^{րդ} դարշուն, գր յատկացնէ ամենէն յատակը իր գործունէութեամ ԽI^{րդ} գարու Փրանսացի մատաղովներու ուսումնասիրութեան, որոնք — զբագէտ կամ ոչ — նպաստեցնին, իրենց երկիրով, հաստատման և զգսիկան նոր իշխութեանու մը օր աներաժեշտա կը զարձնէր կնիին կործանումը: Տնօրու անհաջ որոնք բրիգան իրենց գարը ար կառագաւած քին կը գրաւին ուշագրութեւնը քննագատին, որ անհաջ չանցին կը հետիք պատրանաթափութեամբ խառն մատակուր թիւններով:

զորս կ'ուսում մեասիրին անոնք և զորս ֆաւէտ ինքինիքին կուտաք իր կարգին:

Խնչ որ կը տպաւորէ մանաւանդ ընտիրութիւնը ու կատարութիւնը քննագատին՝ իր նոր ձեռնարկին մէջ, առարգութիւնն է թափանցիկու՝ մէկը միւսէն շատ տարբեր հեղինակներու մատառումն, և գերազոյն զիւրութիւնը՝ գանացանիւու անոնց գաղափարներուն բանենէն նուրբ եռանգիները: Անկարելի է որ մատոց զգացուած ըլլայ — հաճելիքը զգացուած — սրանդ չելի վիւրութենէն որով Ֆակէն կը զանազանէն է կը ցուցագրէ մարք մը ամենէն մուերիմ զիմումը ու այնպէ՞ս որ մարք կը կարծէ ներկայ ըլլալ կազմութեանն ինչ իր գաղափարներուն և անոնց կարգաւորումն: Դէտօ է նկատի, անկէ զատ, որ ըննուատին իմացականութիւնը, պահելով նկրութեան իր ամրոջ յատիրութիւնները նոյն ինչ անեցներով զանոնք, կը սասանաց աւելի լացնութիւն և աւելի տարածալիքն: Կարող է ընդորդիլ աւելի բաներ, նոյն խաղաղ և փստակ ընթացքով:

Այս խումբի երկերուն կցիւու է, որպէս ժագում անող գրեթէ նուն ներշնչուում է մը, երկու գեղեցիկ հասորները զոր Ֆակէ հրատարակեց 1904ին և 1905ին նեւ չեն կարգալով և Պատաճի հարզական նամակ: Բննագագոյն կ'ուսումնաբորէ երկու իմաստասէրները՝ ամենէն իր բրուգիր՝ իրեւ ձգուում և իրեւ բրունուում, մինչ մուլենած անարգութ միւսը՝ բարյականը խնդրագոյն ջատառով: Առաջնը՝ մանաւանդ քննագատութ մէջ լաւագոյն ասուատուած ու մարգոց մէջ լաւագոյն հաստատուած բոլոր դաշտափառներուն երկրորդը՝ առաքեալ մը բարիքի հասորներ, որուն կը հապէ և կը վիճուծ է ամէն բան, Մին, ազատ և արկածախնդիր միւսը, կը զոնէ մարդկութիւնը՝ ընտանիք մը վերապահուած ուժուու գեղեցիկ և վուանաւոր կհանքի մը ցնարսանի երադին: միւսը, իմաստ իմաշատասէր մը, իրկնաւած շացառակ արուեստագէտով մը, պարտականութիւն սատաններ է ուսուցանելու մարդոց մէ՝ առաջինութիւնը միակ սիրելի բարիքն է, և նոյն ինչ միակ բարիքը:

Անդրտակ մը կաց երկու քիչ միջն կը թարք թէ և պատշաճութիւն խանգարու համար այս մատառութիւնն իւրաքանչիւր մատինն ասրբաւոր ըլլայ աւենակ բացարձակապէս

տարբեր և հոգագիր յատկութիւններ և Կը թուի թէ, բայ թափանցելու համար մէկուն մոտաւումն, հարկ է կոց ըլլալ միւսինին, և մէ անխորութ գրաւական մըն է յաս կանինիք լրի հասկնակ երկուքն ալ: Այս գրաւեն եկու Ֆակէն, և զայն կատարելուա պէս բռնեց: Պարտին քնկաւել ասրիկա ծառու մը իր մուքին կարողութեան հասաւորուա պէս ընդունակ հասկնալու տարրու գազառ փառնիրը, իրարմէ ամենէն հեռաւութիւններն իսկ. նշան մը, նոյն ատեն, մտաւորական մէծ արգարագատութեան և մշտարթուն հետաքրքրութեան: նշան մը վերջապէս՝ բարձր անկեղծութեան և բայց նաշակի, որպէս հաճէն արդարութիւն ըրա մտաւոր արժեքին այս երկու հոգածիր բանքանութերուն և ատրբեր գեղեցկութեանը տիյ երկու երկերուն:

«Քաղաքաբայեններ եւ Բարոյագեններ ու առումնասիրութիւնները սակայն զինք չեն ցրուեր կատարելապէս գրական պարագանենք է: Սորպանի ֆրանսական բանաստեններութեան ամպիոնէն կ'ուսուցանէ նիսթ: մը որուն համար ինք չէ սժուաւած բարձրուելու և այս անգամ հետու է նորոգած ըլլալ ու ու է մէկը իր նիւթերէն, բայց մէս չէն կ'ելլէ զարկելու կերպով, պատուառու նոյն իսկ ապացույց՝ իր երկու հասորները ուր իր կարծ մը դասախոսութիւնները վերու արտաքրուած են ։ Յանձնական բանասելցութեան պամբութիւն և խորագրին տակ:»

Կուայս նաև Flaubert մը ներանացի մեծ գրականեւուաւ զեղեցիկ հաւաքու ծոյն մէջ, որ կը հրատարակ նոյնպէս երրու ուրիշ ուսումնասիրութիւններն Շենի մը և Վալաց մը: Այս ուսումնասիրութիւնները իրենց մեթոսով, կը իմաստիւնան առնոց՝ որ կը պարունակուին «XIX» դաշտու մէջ աւելի մակամասնական և աւելի մանարախոյց, իւրաքանչիւրը կազմելով հասոր մը հիշու:

Նայն թուականէն է վերջապէս իր History de la Litterature Francaise-ը երկու հաստորով, ուր կը փափաքի ներկայացնել, իրեն միշտ սիրելի եղած ըմբռնուումն համաձայն, ցուցակ մը շղթայումին գրական եղիւթեանց ցուցագրուած իրենց առնչաւ թեանց և յանձնագրութեանց մէջ, յատկ և պարզ, իրապարիչ միեւնոյն տակն, բայց ուրիշ գննագատական նկատողաթիւններ

գտարուած ըլլան կարելի եղածին չափ։ Կը փափաքի որ իր պատմութիւնը ծառայէ իր ներածութիւն երկերու ընթերցումին։ Կը հայթայթէ հարկաւոր էական թրականինը անոնց իմացումին, բայց առանց թելցրելու քննադատական նկատողոււթիւններ, առանց հրաւերի կարգավոր մասնաւոր տեսանկիննէ, որ քննադատինն է ի ի մի բան Լ' Histoire de la Litterature Française կը նպատակադրէ տեղեկացնել ընթերցողին, զի՞նք ազատ ձգելով, այսու ամենայնիւ, ինքն իրեն համար կազմելու անձնական կարծիք մը։

Խելպէս տեսանք, մօտաւորապէս 1890էն սկսեալ, իր ասպարէզին վերջին քսան տարիներուն, մակէն պիտի տարուի, քաղաքագէտներու և բարոյագէտներու ուսումնափրութեամբ, զրադիլ աւելի և աւելի քաղաքական և բարոյական հարցերով։ Առանց կալուած փոխելու տեսակէտ փոխեց։ Իր ուշագրութիւնը գրաւուած էր աւ նոնցմով որ ԽIXրդ գարու ընթացքին, քըննած էին քաղաքական, ընկերային, բարոյական ինդիքները, փնտակիով լուծաւմներ, առաջարկելով ամոքքիններ, մատուցանելով ապեղանիներ, մտակող, մէկ բառով, հայթայթելու երջանկութիւն՝ անձկագին ու առաջապացին մարդկութեան։ Եւ այս քննական հետախուզութիւնը յանգած էր հանդիպարանին կենցանքիները՝ *Politiques et moralistes du XIX^{me} Siècle*-ի, Ֆակէն դարձեալ կը ձեռնարկէ ուզզակիօթիքն ոյն այս ինդիքներուն զոր չեղափի միայն նկատի առած էր։

Այս նոր արշաւը քննադատի մը և բարոյակէտի մը, որ ընկերարան կը գտնին, ներկայացուած է դրոժեռու երկար սերուակով մը ուր վերլուծուած են բոլոր գիտաւոր կերպարանքները օրակարգի հարցերուն՝ *Questions Politiques* (1899), *Problèmes Politiques du temps présent* (1901), *Le Liberalisme* (1902), *L'Anticlericalisme* (1906), *Le Socialisme* (1907), *Le Pacifisme* (1908), *Les Préjugées nécessaires* (1909), *Discussions Politiques* (1909), *Le Culte de l'incompétence...* և *l'horreur des responsabilités* (1911), *La Démission de la morale*, *Le Feminisme*.

Ընկերարան Ֆակէն այս վերջին երկերը քննելու հարկ չկայ՝ իրենց պարունակութեամբ մեր հետախուզութենէն՝ գրական

քննադատութեան շրջանակէն՝ դուրս կ'ել-լին։ Մակայն անօգուտ չէ թերեւս իմանալ կոն երեւող յատկութիւնները՝ խորունկ ծանօթութիւն ուսումնախորուած հարցերուն, անոնց պատմութեան և անոնց ներակայ վիճակին, բացարձակ ուղղամատութիւն՝ անոնց ցուցագրութեան։ զարմանալի յրատակութիւն վերլուծումի, խսուութիւն՝ եղակացութիւններու, բոլոր այս յատկութիւնները, ինչպէս ոճը, որ կը միանէ վայելու ընտանութիւն մը զուարթախուն ութիւնամբ թաթաւածն պարզութեան մը, կը վերածեն մոքք վայելքի մը իր ռւուում նասիրութիւններուն ընթերցումը։ Ֆակէն մեզ կ'երեւի իրը չառ իրազեկ խորհրդական մը, որ, համզուած ըլլայով հանդերձ տուած խորհուրդներուն անմիջական անօգուտութեան, չարճամարհեր սարածելու առատօրին իր պազուն իմաստութեան ալիքները, կամ նիտելու, նման բանաստեղծին ծերունիին,

Ակոսներուն՝ ապագայ հունձքը։

Համընթացարար ընկերարանական, քաղաքագիտական, բարոյագիտական գործերուն, մակէն կուտայ գրական քննադատութեան ուսումնախորութիւններ։

1902էն 1910, լոյս կը տեսնին *Propos littéraires*-ի հինգ հատորները, ուր ժողվուած են զանազան հանդիմներու և թերթերու մէջ հրատարակուած յօդուածներ, օրուան գիրքերուն մասին, զեպ, նորավէպ, պատմութիւն և քննադատութիւն։

1901էն 1908 կ'երեւի, իր տնօրէնութեան տակ, *La Revue Latine*, բազգատական գրականութեան թերթ, որուն զիտաւոր խմբագիրն է ինք։

1912ին Rousseau-ի 200 ամենակի տարեգարձին առիթով, Ֆակէն կը հրատարակէ *Contrat Social*-ի հեղինակին մասին ընդարձակ ուսումնախորութիւն մը հինգ հատորով՝ *Vie de Rousseau*, *Rousseau Contre Molière*, *Les amies de Rousseau*, *Rousseau artiste*, *Rousseau Penseur*.

Այս գիրքերէն մէկէ աւելին նկատուելու են իրը կարեւոր տուրք XVIIIրդ գարու մեծ գրագէտին ուսումնախորութեան, և մանաւորարար *Les amies de Rousseau* և մանաւանդ *Rousseau Penseur* նորոգած են

Նիմը և արձանագրուած ենթակային գրաւ-
կանութեան մէջ:

Ամբողջ ըլլալու համար, պետք պիտի
ըլլար յիշտակիլ տակաւին այլ զարձեր
այս բնույն հեղինակին գրիչէն՝ En lisant
les beaux vieux livres, Խորհուրդներու պըզ-
արկ հատոր մը կարգալու ձեւին վրայ որ-
պէսզի ընթերցումը օգտաւէս զանայ՝
L'Art de lire, հատոր մը՝ La Fontaine-ի վր-
այս, ուրիշ մը՝ La jeunesse de Saint-Beuve,
ուրիշներ տակաւին... .

Երբ նկատենք իր ամրազդին մէջ մտա-
ծումի և աշխատանքի այս կենաքը, որե-
զուն բառը պնդումնի կուգայ գրչին ծայ-
րը: Խօս 60 հատոր, շատ զանազան նիւ-
թերու վրայ, կը ներկայացնէ աշխատանքը
զրականութեան այս զարմանայի աշխատա-
ւորին: Եւ պէտք չէ մտնալ ըստիւ թէ այս
հատորները կը պարունակին ֆակէին ար-
տադրութեան մէկ մտաց միայն, հրատա-
րակուած որը օրին: Ընդարձակ քննութիւն
մարդկային մտքի կալուածին ընդմէջնէն,
բիւրեղացած, տարիներու ընդմէջնէն, զրա-
կան զուսիւ-գործոցներու, իմաստասիրա-
կան զրութեանց, ընկերոյին կրթարկու-
թեանց մէջ: Իննադաստին հոգին հայելի մըն
է, ուր ամրազդ աշխարհ մը կը ցոլայ, և
ուրիշ կ'արտացոլայ աւելի յատակ, աւելի
լաւ կարգաւորուած, կարելի եղածին չափ
քիչ ձեւազեղծուած, խազակ և անդորր
փայլով մը, աւելի զեղեցիկ աւելի տրամա-
րան ըլլալուն քան իրականութեան մէջ իսկ:

Շահեկան է անկասկած նկատել, ֆա-
կէին գործադրած քննազատութեան կերպը,
և իրեն յատուկ մեթուաները:

Պիտի գտնենք իր մէջ տեսարան մը,
զրական քննազատ մը, կինզանագրով մը
և գաղափարներու քննազատ մը:

ԱՄՓՈՓԵՑ

ՊԱՐՄԻՒԵԼ ՏԵՐ ԹՈՒՀԱՆՆԱԿԱՆ

(Եարունակելի՝ 8)

ՀԱՅԿԱԿԱՆ ՎԱԼՆՔԵՐ

ՍԿԵԿՈՒԱՑ

ՏԵՂԱԳՐԻԱԿԱՆ. — Ոկեւայի գանքը կը
գտնուէր Տարսոնի առևմաններուն մէջ, և
Լամբրոն բիրզին մօս, և կը պատկանէր
Նոյն բերդի իշխաններուն: Աւելէր Ա. Ասա-
ւածածնածին գլխաւոր Եկեղեցիէն զատ հան
Ա. Փրկիւ և Ս. Նշան անունով տաճարներու:

ՊԱՏԻԱԿԱՆ. — Ոկեւայի գանքին շի-
նութեան պարզաները յայտնի չեն: Պատ-
մութեան մէջ անոր յիշտակութեան կը
սկսինք հանդիպիլ մթ. զարու կիսուն: Ներ-
սէ Լամբրոնցից մինչդիես սանդիրոց ե-
րախայ էր, կը հրաւեղանայ, և ձնողքը
զինքը կը բերեն Ոկեւայ և կ'ընծայէն Ա.
Ասաւածածնածին, իր անունով շինուած առ-
նարին մէջ (Ասմ. 226), շ. 1153 կամ 4
թուին (Ոիս. 97):

Ոկեւայի գանահայրերէն սմանք կը
յիշտին իրեն Լամբրոնի Արքեպիսկոպոս,
ուրիշներ իրեն Տարսոնի Արքեպիսկոպոս:
Ուկատամիթ են այդ յիշտակութիւնները
որոնց համաձայն կարելի է կազմեն զանո-
հայրերուն հետեւել ցանկը, որ յայտնու-
պէս կարու և պրոգրութեան և լրացումի:

1. — Ներօս Արքեպո. Տարսոնի (1175
— մ. 1198). — Հաչակաւոր Լամբրոնացին
է առ, ծանօթ իրեն զարծունեալ Եկեղե-
ցական և մեծ մատենացիր:

2. — Վարդան Արքեպո. Լամբրոնի և
Ալաշոնող Ոկեւայի (1199) — Ներօս հ-
զած է կեսու Ա. Բագաւորի սման: —
Մըրս էջ 110-1:

3. — Երիցոր Ոկեւայի (1205). — ԺԲ.
— ԺԿ. գործ ծանօթ մատենացիններէն
է առ: — Զ-ըր. Հ. Դ-ըր. էջ 714-7:

4. — Միսքար Վ. Եղ. Ոկեւայի (1254
— 74). — Հեթում Ա. Բագաւորին Բա-
րսրներու նախին այցելութեան ութիւն-
ուոր ընկերոցած է իրեն պերճարան մարդ
(1254 թ.): Մատ ուսուց ութիւն վերջ կառան-
դին կթզ. և Հեթում թագաւոր զինքը
նուիրուկ կը լրկէն Ացքո, Ա-քառան Դ-
Պաղիւն Ակեղեցին և առաջնորդ հացերու չուրդ:
Միթբոր մատենաց կերպով վրաբանած է



Գետրոս Առաքեալի գլխաւորութեան խնդիրին չուրջ կ վճռականապէս հերքած է լատիններուն յաւակնուն և անհման տեսաւթիւնները: Իր հակունառութիւնը վերաբարձին գրի առնելով՝ մասնաւցած է Հեթում թագաւորին: — Գ. ապ. Երուսաղէմ, 1865:

Առանձէ Անեցիր շարունակողը կը գրէ թէ 1275 թուին և Հոռոմց Թուրքքն այլեւ ցին զուշակառ ուժուն մենատան՝ թ Ակեւունան» (էջ 162): Ալիշան 1279 և 80 թին կը դնէ այդ տիտուր դէպրը: Կարձեալ ըստ Ասմուելի շարունակողին, փոքր տարրեւրութեամբ: և Հոռոմց Թուրքն այրեաց զուշակառ մենատանն զԱկեւունն (Միու. 107):

5. — Մինաս Առաջնորդ (1285). ա. Հոյաց. էջ 496: Դայն տարին իրք Տարսոնի Արքեպոս: կը յիշուի Ստովանոս: — F. Maserler, Catalogue, Paris, 1908 էջ 74:

6. — Կոստանդին Բ. Կրդ. Հռոմէլյանցի (1290—1307), որ իր գանձնիկեցութենէն յետոյ տանեւութ տարի գարած է Ակեւույի տուածնորդութիւնը, առաջ Գր. Անաւարդիցի Կաթողիկոսի մահէն վերջ վերսանի բարձրացած է հայրապետական աթօն (+ 1322):

Կոստանդին Բ. 1293ին շինել տուած է սուրբերու մասանքներուն համար գեղազարդ պահապահն մը, որ կիլիկիան շրջանէն մեզի հասած ուսինքափան նշանաւորագոյն դորձն է (Միու. 107—112):

Անաւարդիցի գումարած Սիսի ժողովին մասնակցած է Մարգաս Վրդ. Ակեւուացի ւ—Միու. 107: Ազգակ. յոդ. 1232:

7. ա. Կոստանդին Սպայ. Անին[ս]Յացի (1314), որդի Վասիլի և Ազգուոր Տիգինի: Սա Յովհաննէս գրի ընդօրինակութեամբ ստացած է Սողոմոնի և Յորայ Գրքերը: — 8. Հայ. Զեռ. Վատագ., թ. է., 1915 էջ 60:

Թէկ Ակեւուացի վանքը Լամբրոնի իշխաններուն գամբանավայրը կղած էր համարուի, առկայն հազարագիւտ է յանուանէ յիշատակութիւնը հոն թագուողներուն, ինչպէս Հեթում Ա. ի քոյրը Մարիամ (+ 1263), որ Յովագի Յովհ. Կոմին կինն էր:

Ակեւուացի վանքը կուսառան մըն ալ ունեցած է՝ որոն մասին սակայն շատ քիչ բան զիսենք (Տես, Միու. էջ 113 և 538):

ՄԾԱԿԱՌԻՑՅԱՅԻՆ: — Ակեւուացի վանքը, իրքն կերպու մասնապիրներու, երեւելիներէն է կիլիկիան վանքերու մէջ: Կոն

ծաղկած են Գրիգոր Վրդ. Ակեւուացի (1173—1205), և Ներսէս Լամբրոնացի (1152 և 1198) և Գէորգ Վրդ. Ակեւուացի (Բ.), Կոնտոր և պըտարիկու (Ք+ 1301), յիշած ըլլալու համար գլխաւորելով միայն:

Եղոյնացի հուս է իր մասնաւոր կիրպով զարկ տրուած է դրչստեան արուեստին մասկման, և Գէորգ Բ. Ակեւուացի յատուկ ձեռնարկ մը յօրինած է ատոր համար, Ասրիստակէս գարդապեախն նայն նիւթին վրայ նախապէս գրածը աւելի ընկարծագիշով:

Ակեւույի գանքն մեզի ժամանակ մատցած գրչագրուկան արգիւնք մին է մեծագոյններէն, զոր կտակած են կիլիկիան վանագերը պապացայ սերունդներուն: Ակեւուացի Ակեւուայի աշխատաւորներու ցուցակը, իրենց ծանօթ գործերով:

Ա. ա. Գէորգ Վրդ. Ակեւուացի, Նշ. Գրի (1154—92): ա. Մնած ի Լամբրոն: Օրինակած է Ակեւուայի մէջ:

1. ա. Ճառոց, 1154ին, մագաղաթի վըրայ, սքանչելի միջին երկաթագրուվ, Ստեփանոս քանանցի համար: ա. Եղոյն էջ 196:

2. ա. Վատէ Հարանց, 1192ին կը յիրիւրէ կրտմանաւ Խոչատուք Ակեւուացւոյ. ա. Բրդմ. էջ 551:

Բ. ա. Գր. Վրդ. Լամբրոնացի կամ Ակեւուացի, նշ. Գրի մւ Մամբրանկարիչ և Մամանագիր (1173—1205): ա. Մնած ի Լամբրոն: Աշակեկոս Վարդան գրչի և Կոստանդնի (Կոչիկ): Իր թելագրութեամբ: Արինատակին Վրդ. յօրինած է Պէտքութեան Սրաւեստի մասնի խօսող իր երկը (Միու. էջ 101): Ակեւուայի մէջ ընդօրինակած է:

1. — Աւետարան, մագաղաթի վըրայ, իրէ Կաթուգիր, Կոստանդին քահանացի համար, 1173 թուին և թ. Ազրար, թ. 442—4:

2. — Աւետիկ, մագաղաթի վըրայ, նկարազարդ, սքանչելի փոքր երկաթագրով, Ներսէս Լամբրոնացի համար, 1173ին: Եղոյնակամ էջ 196:

3. — Աւետարան, 1198ին, երբեմն ի կզակ:

Գ. — Յովագի Գրի, աշակերտ ն. Լամբրոնացիի: — 1175ին օրինակած է Պարապմանց Գրիք մը: — Հ. Գար. 92: Բրդմ. 521: Միու. 87:

Դ. — Առանձէ Ակեւուացի, Գրիէ, 1190ին օրինակած է Սաղմոսամելինչ ն. Լամբրոնացւոյ, զոր ծաղկած է Կոստանդին: Լիւոն

քագտուրի կողմէ ընծայ զրիստած Հաղպատաց վանքին. — Կար. 1112: Հայալ. 418: Միս. 98 ձ.

Գրած է համառօտ Վարք մը Ն. Համբարձուացւոյ, որ տպագրուած է Վաղարշապատ, 1893ին, Սամուել Անհյուի ժամանակադրութեան իրեւ Յաւելուած ե. էջ 224-243:

Ե. — Կոստանդին Գրիչ եւ նշ. Մանրանկարի (1191-3). — Մաղկած է Սկիւուայի վանքին մէջ,

1. — Խաղմուամելինիշ Ն. Համբարձուացւոյ, գրուած հեղինակին հրամանով, Սամուել գրէն, 1190ին, զոր ինքը կը նկարագրէ յաջորդ տարին. — Հայալ. 418: Միս. 98 ձ.:

2. — Աւելարան, գրուած 1193ին, փոքր երկաթագրով, և ճիխ հերպազ նկարագրագրուած ն. Համբարձուացի և իր Հեթում եղբօր համար. — Սարգ. Թ. 125:

Զ. — Յովհաննէս Գրիչ, աշակերտ ն. Համբարձուացւոյ. օրինակած է շ. 1190ին, Ալբէ Նիվենի Կային, իր տուուցին համար. — Ֆր. Մուրաս, Յայտ. Յովհաննու էջ կ-ժկ.:

Ե. — Ներսէս Գրիչ, քեռորդի և աշակերտ ն. Համբարձուացւոյ, մօք անոնիք Մարիամ. Օրինակած է Պատարագանինինիշ ն. Համբարձուացւոյ. — Միս. էջ 99:

Ը. — Պատրոս Քահանայ, Գրիչ, օրեղբարյունին են Անշատուը և Յովհաննէս: Օրինակած է 1205ին, Մելին. Թվրոց. — Միս. էջ 101:

Թ. — Գէորգ Վրդ. Սկիւուացի, «Հաւատոր և Պլէւետիկոս» (1267-մ. 1301 Թիր. 11), քեռորդի Գր. Սկիւուացիի, աշակերտ Արեւելի Վարդան վարդապետի: Իր աշակերտները եղած են Երեմիա քահանայ՝ օրդի Կիրակոսի, Մագսէս Վրդ. Երզնկացի, Մարտիրոս Վրդ. և Անշատուը զպիր: Իր պատանի եղած ատեն, 1267ին, օրինակած է Տօնապատան. մը, այցելելով Խոր Վիրապի վանքը, Սաղմոսավանք և Թեղենեաց վանք, Վարդան վարդապետի եղբօր Գրիգոր վարդապետի համար. — Եղածակաթ էջ 202: Միս. էջ 74:

Ժ. — Մատեֆանոս Քահն, երեցորդի, ծշ. Գրիչ (1274-97). — Մնողքը Ղուկաս քահանայ և Թագեր, եղբայրները Գրիգոր, Վասիլ, Հայրապետ և Կոստանդին (+ 1295), որդին Հայրապետ քահանայ: Օրինակած է Սկիւուացի մէջ,

1. — Մելինուքին, 1274ին, Կեռանթագուշին համար. — F. Macler, Catalogue, Paris, 1908, թ. 42:

2. — Մանուկանուն, 1275ին, ընտիր բռ-լորդով, Յովհաննէս քահանայի խնդրանօք: անոր հոգեւոր օրդին Կոստանդին քահանայի համար. — Միւրու. Ա. թ. 140:

3. — Մանուկանուն, 1278ին, սրբնիի բոլորգրով. իր հոգեւոր եպօր Մատեֆանոս քահանայի համար. — Կար. թ. 667: Շուտկաթ էջ 205:

4. — Աւելարան, 1283ին, Կեռանթագուշին համար, մագաղաթեայ, միջակ զիրով: Գրիչը ինքինքը կը կոչէ և ամենամեծ քահանայ: Մատեֆանոսուս: Թուականը յարմար կուզայ երեցորդին, թէե հեռու աչ է Գոյնիր Երիցանցէն. — Բարիուղարեան Մրցախ, էջ 39:

5. — Աւելարան, 1293ին, մագաղաթի վրայ, բոլորգրի, Արքակադինի ուխտն Յովհաննէս, Մատեֆանոս և Գրիգոր եղբայրներու խնդրանքով օրստ տկար չափոյ ծերութեան՝ զառանցեալ տիսց. — Յ. Զեռ-Վասոպ. էջ 111: Միս. 1949 էջ 75-6:

6. — Աւելարան, 1295ին, իր եղբօրորդին խնդրանքով «ի պակասաւ ամաց և ի զառանցեալ տիսց և ի ծերութեան հասակի»: — Թ. Ալբար Ա. էջ 313-4: Միս. էջ 533:

7. — Աւելարան, 1297ին, ի բաց զնելով զգերութեան անկարութին»: — Բանտաւէր, 1905, էջ 193: Թրգմ. էջ 156:

Ժ. — Մատեֆանոս Քահն. Գոյներերից անց, Կայառանեցի, նշ. Գրիչ (1285-13-14). — Հաշակերտ Գէորգ Վրդ. Սկիւուացի: Օրինակած է Սկիւուացի Ա. Նշան վանքին մէջ:

1. — Աւալանտուն, 1288ին, մէկ մասը գրած է Անշատուը զպիր. — Լոյս, 1906 և 1166 հ. Թրգմ. էջ 156-7: Միս. 106:

2. — Աւալանտուն, 1292ին, մագաղաթի վրայ, փոքր բոլորգրով. — Կար. թ. 150: Եղածակաթ էջ 207:

3. — Աւալանտուն, 1295ին, մագաղաթի վրայ, փոքր բոլորգրով, պատկերաշարդ, Հեթում Բ. Բագաւորի համար. — Եղածակաթ էջ 208:

Այս թուականէն յետոյ Կիլիկիոս խառնակութեանց պատճառու Կ'ապաստանի Կիրպոս, Մազուսայի (= Թամագուստ) Ա. Կիրպոս, Սկիւուացի (Կոստանդին) Ա. Աստուածածին վանքը և հոն կը շարունակէ

Իր բազմարդիւն և զմայիկի գրիչով օքինակել նորանոր Աւետարաններ և Առաքելց Գործքեր, և այլն։

ԺԲ. — Խաչատուր Դպիր, 1285ին մասնակցած է Ստեփանոս Գոյներիցանցի ուրիշակած Աստուածաշնչի զրչոթեան. առևոյս, 1906, էջ 1166 և ։ Հայոց, 496—7։

ԺԴ. — Ներսէս Դրիչ, Ստեփանոս Գոյներիցանցի խնդրանոք օրինակած է Առակիւրիկ մը ։ Զեռ, Վեհսեփի թ. 1150. — Մարգ. Եւագր, Ներած. էջ կզ.։

ԺԴ. — Պետրոս Քահանայ, Դրիչ, 1296—7, եղբօրորդի Խնկնիցացի Ստեփանոս քառահանիք։ Օրինակած է։

1. — Խաչի Մարգարէ եւ Փուղրք Պաւալ դոփի, 1296ին. — Միո. էջ 106—7։

2. — Աւետարան, 1297ին. — Միո. 107։

ԺԵ. — Յովինանէս Գրիչ եւ Նկարիչ, 1305—28։ Օրինակած է Սկեւուայի մէջ։

1. 4. — Աստուածառւնչ, 1305ին. — Տաշ, էջ 632։

2. — Աւետարան, 1305ին. — Roseraie, II. 331։

3. — Հիմ Կոտկարանի Մասեր, 1314ին. ստացողն է Կոստանդին Եպո. Պեհսնացի. — Ց. 2եռ. Վասպ. էջ 59—61։

4. — Աստուածառւնչ, 1319ին. — Միո. էջ 106։

5. — Աւետարան, 1325ին, Ճագալամիք վրայ, բոլորազիր, զոր ծաղկած է Ալարդիս [Քահանայ Պիծակ?], և կազմած Մատթէոս Դրակապ. — Ց. 2եռ. Վասպ. էջ 171։

6. — Վարք Մելոց, 1328ին. Զեռ դ. Ս. թ. 97։

ԺԶ. — Մովսէս Վրդ. Երզնկացի, նշ. Գրիչ, աշակերտ Գէորգ Լամբրոնացիի և ուսուցիչ Գրիգորիս Վրդ. Խարբերդցի. Օրինակած է Աստուածառւնչ մը, Ճագալամիք վրայ, բոլորազիր. զոր Կիլիկիայէն տարած է Երզնկա, 1310ին. Այժմ ի Ս. Էջմիածին. — Շողակաթ էջ 209։

ԺԷ. — Ստեփանոս Դպիր, Գրիչ, 1324—41. օրինակած է Սկեւուայի մէջ։

1. — Վարք Մելոց, 1324ին, ծերունի Արքահամ միտկեցի համար. — Միո. էջ 107։

2. — Ժողովածու, 1324ին. Այժմ կը գտնուի Օքսոփորտ։

3. — Ծարական, 1341ին. — Կար. թ. 1562։

ԼԵԶՈՒՄԳԻՑԱԿԱՆ

ՀԱՅԵՐԵՆԻ ԲԱՐԲԱՌՆԵՐԸ⁽¹⁾

— • — • —

Այս բոլոր ձեւափոխութիւնները, որոնց հնմանակում եր հայերէնը, բնակառ արարտ միտամանակ և միտնման կերպով չէին յաշախառմ Հայաստանի ամէն մի անկիւնում, Այսպէսով այն աւարերիցութիւնները, որ գոյաւթիւն ունենին զեռ և զառում հայ ժողովրդի խօսած լիզուի մէջ, Հայաստանի զանազան զայրերում, հետզհետէ աւելի մեծացան ու շիշտուեցան երր սկսեց հայերի մեծ արտագովթը գէպի զանազան կողմէր, յոտկապէս զէպի հիւմիս և զէպի արեւմուտք, հաղորդակցուաթեան կապը ներքին և արտօնին հայութեան միջն կարուեց. աւելցնենք որպէս վրայ հայ պիտօկան կեանքի ջնջումը, մի քաղաքական կենարունի, բացակայութիւնը, աւարերի տիպի օտար աղղեցութիւններ զանազան երկրների հայ զաղութեաններում և վերջապէս կրթութեան պահապը, — ահա այն պատճառները, որոնք յառաջ բերին փոքրաթիւ հայ ժողովրդի մէջ համեմատարար բազմաթիւ բարրաներ։

Այս բարբառների թւումն ու զաստւութիւննը տալ սկսելուց առաջ, անհրաժեշտ է մի անգամ են շիշտել այն, ինչ որ տասցինք գլուխ մի, եւ զարի հայերէն բարբառների բաժանման և նկարագրուածքն առթիւ. Այսինքն թէ ինչ է ընդհանրապէս բարբառը, ինչ է ենթարրուուք կամ գաւառականը, ուր է սկսում և վերջանում նրանց առանց անապիծը, ինչն է որոշում և տարբերում նրանք իրարից կամ միացնում և զուգորդում իրար հետ գիտենք որ լեզուաբնութեան մէջ այդտպիսի ճիշտ, կտրուկ և իրական տարբերութիւններ չկան. Լեզուն ներկայացնում է անթիւ և անհպմար զանազանութիւնների մի շարք, որոնք մի կէտից սկսելով քանի հռուանում, աստիճանաբար աւելի ու աւելի

(1) Վեցուած մեծանուն ննդինակի Պատմութիւն Հայ Լեզուի գործն (Խ. Գլուխ)։

են շեշտառում: Ամէն մի վայրում կամ մի խումբ երեսոյթներ, որոնք նոյն կամ նման են այս ըարեւանի հետ, ուրիշ երեսոյթներ՝ որոնք նոյն կամ նման են այն հարեւանի հետ. և այսպէս շարունակաբար: Թայց չկայ մի վայր, որի լեզուն ամրող ջուրեամբ նոյն լիներ մի ուրիշ վայրի կամ ուրիշ վայրերի լեզուի հետ, որով կարելի լիներ տանձնացնել նրանց մի անուան տակ: Ճշգրիտ խոսելով՝ ոչ մի տեղ չկայ լեզուի միութիւն, ոչ և բարաներ կամ, ոչ էլ ենթաբարաբաններ, ոչ մի սահմանառ զի՞ծ գոյութիւն չունի: Շատ քան էլ կապուած է ոչ-լեզուարանական հանգանական ների հետ, ինչպէս օր քակափակն կամ ազդային ու ցեղական: Այդ բաժանմունքները գիտունների հարած միջացների են՝ աշխատանքի հեշտութեան համար և Այս բանը գեղեցիկ կերպով հերեւաց այն լեզուարանական առլասից, որ պատրաստելին ֆրանչացի լեզուարանները իրենց երկրի համար և որի օրինակով պատրաստուած են նաև նմանները ուրիշ երկիրների համար:

Լեզուարանական առլասը գումարն է բազմաթիւ քարտէնների, որոնց իւրաքանչիւրը նույիրուած է մի որէ բառի կամ մի որէ լեզուական (ձայնաբանական կամ քերականական) երեսոյթի: Ձանազան գծերով նշանակուած են իւրաքանչիւր երեսոյթի սահմանները: Համեմատելով այդ քարտեսուները իւրաքանչիւր և անդամական առլասը չի նոյնանուած միւսի հետ և բոլոր սահմանագծերը լաշաճառուած են իւրաքանչիւր:

Առնամին բարբառների և նմաբարձր բառների սահմանը որոշելուց աւելի զիւրիւ և ճաշա է նրանց քասակարգութիւնը և լյուսեղ գոնէ կարելի է ընդունել որէն իսուցի լեզուական տարբերակներին իրեն կիմք և ըստ այնմ կատարել խմբաւորումներ: Ինչ քան արդիօք տաելի յարմար է լիդունել իրը մի այսպիսի կիմք հայերէն բարբառների դասակարգութեան համար: Ձայնաբանական տարբերութիւնները չեն կառող այս գեպքում որոշիչ գեր կատարել. եթէ առնենք օրինակի համար հայերէնի պայթուցիկ բաղաձայնների հնչման եղանակը զահագան վայրերում և այս կէտը դարձնենք բարբառների դասակարգութեան որոշիչ նշան, կը տանանք մի բոլորովին անմիտ խմբաւորում: Օրինակի համար նոր

նախորդեանի բարբառը, որ իր 5 զիւրերով միասին կազմուած է մի կատարեալ ամրող ջութիւն, պայթուցիկ բաղաձայնների հնչման տնտեկուով պիտի բաժանուէք երկուամի. քաղաքքը իր 3 զիւրերով պիտի կազմէր մի խումբ, իսկ միւս զիւրերը մի ուրիշ խումբ, բայ որում քաղաքքը իր 3 զիւրերով պիտէ զահագանել միայն թրթուուն և թու աստիճանները (բ, փ, գ, ք, են), իսկ միւսները սրանց հետ զիւսին նաև չնչեղ թրթուուն ձայներ (բ, գ, դ' են), նոյնպէս քաղաքքը և իր 3 զիւրերը հայերէնի պ, թ և նայեները վերածել են հաւասարապէս բ, իսկ միւս երկու զիւրերը վերածել են պ > բ, իսկ բ > բ' :

Մի ուրիշ օրինակ. — Ենթադրինք զիւրցները հ > ի ձայնափոխաթիւնը, որ գոյացիքն ունի զահագան բարբառների մէջ և ուրիշ անձեր չկայ: Այս պարագային թշջյ բարբառը՝ որ նույանընի և Ալաշկերտի հետ մի ամրազութիւն է կազմում, պիտի բաժանուի երկուուն. Բույանընը պիտի միանայ Վահայ, Խոյի, Սալմուստի, Ռոբիոյ և Մարազայի բարբառին, իսկ Մուշ, Ալաշկերտ պիտի միանան Ալարերդի, Երզնկայի, Կարնոյ, Երեւանի են բարբառներին: Տնանում ենք որ ձայնաբանական տարբերութիւնները յարմար չեն իրը կիմք ծառայելու բարբառների դասակարգութեան:

Նոյն չափ անյօրմար են նաև համաձայնական և շարադասական տարբերութիւնները, որոնք նախ հաստատուն չեն և կրկրող՝ բարբառից բարբառ այնքան էլ մեծ տարբերութիւն չեն ներկայացնում:

Իրը ամենայօրմար կիմք կարող են ծառայել ձեւաբանական տարբերութիւնները, որոնք աւելի ակնյայտ ու ամէնքին էլ մատչելի են: Ո՞վ կարող է չզգալ քաղաքից եմ գալիս և քաղաքէն կուգամ ձեւերի տարբերութիւնը:

Թայց ամէն մի չնչին տարբերութիւնէլ, թէկուզ քերականական, չի կարելի բաժանման կիմք ընդունել և նրա վրայ հիմնել գասակարգութիւնը, այսպէս օր իրեն կամ իրան, ծառեր կամ ծառներ, գինիք կամ գիններ և մն ինչքան էլ որ իրարից տարբեր, սակայն շատ աննշան բաներ են բարբառների գիտական դասակարգութեան իրը կիմք գործածելու համար:

Նմէ կարծիքով գտանկարգութեան իրբի
լաւագցն կմը ք կարող է ծառայել խոնարհ
ման մէջ սահմանական ներկայի և անկառ
տորի կազմութեան եղանակը: որին բարես
բախտաբար զւգաղիպում է նուեն ներզոյա
կանի և երբեմն էլ բացառականի կազմուա
թեան եղանակը: Բարբառաների մի մասը
յիշեալ բայական ձեւերը կազմում է ուն
ձեւով, մի ուրիշ աւելի սոտուր մասը կը
համաժամանիկով և մի աւելի փաքք մասն
էլ ել վերջարկութեամբ: այսպէս բերում
եմ, բերում էլ ի կը բերեմ, կը բերէի և
բերէլ եմ, բերէլ եմ էլ:

Ան օրանք էլ կազմում են հայ բար-
բառների գտանկարգութեան երեք մեծ
ճեղերը:

Խնդիր է թէ ինչ անունով պէտք է
անուանիլ սրանցից իրաքանչիւրը: Մեր
մէջ ազգորական է դարձնել երկու տեսակ
անուանակարգութիւնը: արեւելին և արեւ
մատան համ ռուսահան և անձկանայ: Այս
անունները ըստ իր սիմվոլ և անյարձնը են,
թէկ ամէն տեղ ընդունուած ու տարած
ուած: Արեւելին կոմ արեւմտեան կո-
չումը սիմվոլ է այն պատճառով, որ այսպէս
կոչուած, բարբառներից շատերը գտնում
են երկայնութեան միեւնոյն տափանի
զրայ և լրար են համատեսլով արեւելք
կամ արեւմուտք չեն ընկած: Օրինակի
համար վասնայ բարբառը և Հին Բայազիքի
ենթարքառար երկումն էլ զանումը են եր-
կայնութեան 44-ը աստիճանի վրայ, բայց
առաջնորդ կոչումն է արեւմտեան բարբառ,
երկորոցը՝ արեւելին Աւելի զարթանալի
պարզութիւն էլ կամ: օրինակի համար Ար-
շուրինը շատ աւելի պահանջառ է, քան թէ
Ախուաքարք ու Ենթինականը: բայց վերի
բաժանմունքով Արշուրինը կոչումը է ա-
րեւելին բարբառ, մինչ են Ախուաքարք
և Ենթինական՝ արեւմտեան զաւոտական
ներ, են համարուամ:

Առօսահայ և ատճկանայ բարբառներ
յորջորջում աւելի տարօրինակ է և իրա-
կանութեան լիովին անհամապատասխան: Նախկին ռուսական կայսրութեան սահման-
ներում գտնուած հայերից շատերը խօսել
են ու խօսում են տաճկահան բարբառներ,
ինչպէս որ Տաճկաստանի հայերի մի մասն
էլ խօսում է ռուսահայ բարբառներ: Օրին
ական համար Խայէկն ռուսական կայսրու-
թեան մէջ նոր Խայէկնեան, Արքամի թերո-
ւութիւնը: Սովում, Բաթում, Ախալցխաց,
Ախալցխա, Երևակ, Կարս, և նոր Բայա-

դիտի գիւղերը խօսում են անձկանու բար-
բառները: Ընդհակառակը Տաճկաստանի մէջ
Բայազիտ, Պուրտուգալ հօտենից խօսում են
ուռաւանակոչութիւնը, պարկահայ, բուշէ
գարահայ, ուռինահայ, եգիպտահայ, առ-
մերիկահայ զազութները անտես են մոռմ
և ուռաւանայ կամ ասճկանայ անուան տակ
են առնուած անյարմար կերպով:

Իսկ այժմ, երբ ռուսական կայսրու-
թեան և Տաճկաստանի սահմանները փոխ-
ուեցան, երբ այլեւ Հայաստանի մի մասը
անկախ է, ռուսահայ կամ տաճկանայ ա-
նունները բորբոքվին անտեղի են և հնուա
թեան անճիշտ մատցորդ ը:

Իմ Բարբառապիտութեան մէջ (էջ 84)
ես առաջարկեց եմ մի ուրիշ նոր անուանան
կոչութիւնը, որ ոչ միայն յիշեալ անուա-
նակարգութիւնները ջնջում են, այլ և այն ա-
ռաւելութիւնն ունի որ իր մէջ է կրում
բարբառների անուակը որոշող գլխաւոր յատ-
կանիւշ: այն է:

Ա. — Աւ ճիւզ, այս անունով հասկա-
նում ենք արեւելին կամ ռուսահայ կոչ-
ուած բարբառների ամբողջութիւնը: Այս
ճիւզին պատկանող բարբառների մէջ սահ-
մանականի ներկայ և անկառապ ժամանակ-
ները, ինչպէս և ներգոյական նորովք շին-
ուում են ու մասնիկով: այս մասնիկը նոյն
բարբառների հիմնական յատկանիւն է,
ուստի և այդ բարբառները կարող են նոյն
անունով կոչուել:

Բ. — Կը ճիւզ, այս անունով հասկա-
նում ենք արեւմտեան կամ տաճկանայ
կոչուած բարբառների ամբողջութիւնը: Այս
ճիւզին պատկանող բարբառները ներգոյա-
կան հոյունիք չունին, ում մասնիկը չեն հա-
նալուց և անհամանական ներկայ ու ան-
կատար ժամանակները կոչմում են կը
մասնիկով: սա իրենց հիմնական յատկա-
նիւն է, ուստի և կարող են կոչուել նոյն
անունով:

Գ. — Ալ ճիւզ, յիշեալ երկուսից տար-
բեր մի նոր ճիւզ է, որին պատկանող բար-
բառները ոչ ում ունին և ոչ կը: այլ սահ-
մանական ներկայ ու անկատար ժամանակ-
ները կազմում են անորոշ գերբայի կամ
աներեւոյիթի միջոցով և եմ էսկան բայց
յարագործ թեամբ: Մեր մէջ բարբառների
այս ճիւզը անհամապակ անտեսուած կամ
ում ճիւզի տակ է եր հասկացուած և թայց
նոյն բաժանութեամբ անկաթիշտ է:

ՊՐՈՑ, Հ. ԱՌԱՋԵՆԵԱԿ

Մ Խ Ի Թ Ա Ր Ն ՈՒ Մ Խ Ի Թ Ա Ր Ե Ա Ն Ն Ե Ր Բ

(ՅՈՐԵԼԵԱՆԻ ՄԸ ԱՌԵՑՈՎ)

Հայ ազգային ու եկեղեցական կենտր ներկայիս արձանագրելիք գեպետեւն և առարկայու Մխիթար Աբբայի մահմաս եւկրող դարադրածը, նոյնանուն Մխիթարանուրեան կողմէն իր Յոբելինական տարի նոշակուած։

Հայ ծարքաւոր գիտաց է միօս իր յաշգանքի ուուելիք բերել Մխիթարի և Մխիթարաց, երբ ներկայացած է առիրը։ Այս պատմութեամբ եւս Հայ Մահմալը Միւրիոյ, Լիքանամին, Ներքասուի, Ներոպայի և առասնամատի մէջ, ու ամեն տեսլ ուշագրաւ սրտազեղութեամբ բերաւ ու տակաւին պիտի բերել իր եւախտագիտութեան բաժինը։ Կը նորոգենք այս զոյս բառերը, ի պատի հայ լուսաւորչափաւան համայնքին ողջուներեան։ Խալարդութեամբ այն վեաբերնունենին, զոյս հայ կարողիկ կցերը ցոյց տուած է միօս Հայ նվելցեցոյ կեանեն ու ծոցին բխող ձեռնաւորներու և իշագարձութեանց պատգային։

Անմոռանապի և Հոգ. Օմանեան Մերազանքին խօսեր, ակնարկելով հայ կարողիկներուն, «Անոնք կը գործեն իւնց նկելցին ողիին» մենք կը գործենք մերինքն համամատա»։

Այսպէս է որ փառուեցաւ ամեն տեղ Հայ Մամուլը, և ասքիս պայմանաց կը բերէ, կը կընենք, ազգին մայր զանցուածին ողջուներեան։ Երախտագիտութեան և ոգեւորութեան անդրադառնուներ եղան ազնին աշխատանին այն չանչեռուն համար, որոնք աւելի հան եւկու զարեւու լընթացին կատառուեցան Մխիթարեան Մխիթարանուրեան կողմէ, մեր ազգային պատմուրեան և մատենութեան ի խնդիր։ Մեր տոմային պատմուրեան, մատենագրուրեան, լեզուին և մասնագրին նաւակն ու յարաւամ, որոնք այնքան գովելի եւկատիրութիւններով ի հանգիս եկած են Ս. Ղազարէն, գործ է Մխիթարեան ողիին, հետեւարա արքա և այն մոզակուրթիւնը այսպէս ալ հայ մոզակուրթիւնը այս Համատուրեան ի հիմնադրի և գործի նկատմամբ։

Մխիթար կը նկատուի ամձնաւուումք մինչեւ այն ատեն զիւաց նախասոյ զոյց զազափարներու, կրօնի և ազգի, երկ մեր պատգային ասիկան կընայ բարեւար սկզբունք մը եղած ըլլալ։

Ենթակառական, մեր պատմակուն գյուղական բրացելին, փաստը ցոյց տուած է որ դժուար է եղած մեզի եւկու տեսան ծառայիչ եւ մեր զննակ նոկատգրի բերումով ազգային մեր ամբողջականութիւնը տուած է միօս, զոնք դասանըզ միւսին։ Մէ Մխիթարը ոյս տեսակետն ծառայած է ազգին, ատիկա փաստերու չի կարօտիր։ Ա. Ղազարի վանքը իր գրական, պատմական և բանակրական պրագամներով պիտի գանձար եւ եւույր մը՝ որու նման ուս իիշ ըշաբններ ունինք մենք մեր պատմուրեան ընթացքին, ակնեւել և մարդարման նիգերը մեր լիզուին, ծեռագիտներու ուսումնահարութիւնը, աննոնց հրատակութիւնը, լեզուական, մեկնարկան, ներականական, տառուածանական և մատենութական եւկատիրութիւնը կապակեցան Մխիթարանաց գործունեաւինը մեր մատենագրական պատմուրեան մէջ, ուսուն համար արձանի ևն Մխիթարը ու Մխիթարեանները մեր չեմ եւախտայիտուրեան։

Սակայն մեկ կողմէն Հռոմին հանենի ըլլալը և միւս կո լին նայութեան ծառայիցը բարեկանութիւնը, զիւենք քրած և զժախտաբար իիշ մը եւկեւես և եւկու տեսան ծառայոյ։ Կը յիւենք այս իշողութիւնը ոչ իրեւ մեզական, վասնի ոչ միաբանուրեան նիմնադրիը և ոչ ալ յաջորդներ չին կրնաւ իւնց ուրուի հականակութիւնը ունենալ Հռոմի բարին տակ, որ կը յարաւաէր թէ ով որ Հռոմին նետ չէ, պիզ և անմոնու ներեսիկու է։ Կը յիօննք այս իշողութիւնը ինչպէս բանի, բնորուն կարենաւու համար միան Մխիթարեաններու գործունեութիւնը, իրեւ ողի և մրնութա։

Նոր չեմ որ Հայաստան մազ կը դրէկ

ներպատ, անկե նրազներ բերելու իր հայ-
տենի տան լուսաւորութեան համար: Միսի-
րար այդ միջնորդութիւնը օտանձնած էր ի
նենուկս իր աղյային դաւանութերն, ծանր
պարականութիւն եւ սակայն ի պատի իշ-
րեն պետք է բաել, երե իրեւ ոգի, ազգային
հայցակետն այդ շարժութիւնը չունեցաւ փա-
փառուած արդիւնք, սակայն իր ախտատան
ունեցաւ իր բարեկը, ևս ինչ որ չեր կրտա
ս. պասուիլ կարոյիկ միջնորդ մը, եւ այս
պարագան փոք ածանիք մը չե անտառա-
կոյս Միսիրարեան Միաբանութեան եւ իր
հիմնադրին համար:

Միսիրարի կենդանութեան որջանը նաւ-
հապեսական որջանն է այս Միաբանութեան,
Հայրենի հողին եւ համեցի աւանդութիւննե-
րուն ձայնն ու հաղորդութիւնը տակաւին կը
ծփառ հոգինեւուն մեջ. տակայն տակաւ պի-
տի խատանար կարոյիկութեան նեռումը, ի-
շենց պարագաներու կարոյիկ եկեղեցւոյ ան-
խայս ու եկարեայ օրինակարգը: Այդ ե-
ղաւ գուցէ զիսաւոր զատեառ որ հակառակ
Միաբանութեան նետամութեան, մեր մեջ
զարգայնելու եւրոպական գրա' անութիւն,
զիրեւը ուսնէ կը բարգմանուեկին, եւ գոր-
ծերը ուսնէ կ'ուսումնասիրուեկին, կը կրեին
քէ իր մերու եւ քէ իր ոգի, Միջնադար-
եան հակացողութեան հիմքը:

Ս. Դազարը կրօնական նատառաւորիւն
մըն էր, ան ալ կարոյիկ նետեաւար պիտի
շինաւ սակավանուուկն հաղորդուիլ զա-
րան բարակակրիչ եւ յառաջդիմական այն
զարափարեւուն որ այդ ժամանակին եւ
եւրոպական յառաջաւոր եկեղամասերուն
վրայ: Գեղեցիկ էր անտառակոյս իրենց ջան-
քը, վերակենդանացնելու նոկեցաւու լե-
զում, սակայն ժաղովրդային լեզուի եւ զար-
գացման մասին նախածնենուած մագրու-
թիւնները մենային աներգասիք: Այն շցանիք
երբ եւրոպան լուսաւորութեան դարաւ իր
նաւանումները կը փորձեր, երբ զիսութիւնն
ու գեղարուեսը կը հանրանաւ իրենց իրենց
շինական համար այդ հայութեան մեջ:

Պառւեսի զերմուրեան եւ պահանջուած
լայնախանութեան պակասը, զիրենի պիտի
ընեւ անուուս հեղինակը հասունեւու զեկե-
րու՝ իր կարգին անուուս արծէն եւ հարց-
ուուրեան նես, բայց որուն պարտին է տելիք
տալ, վերածուելու համար ներկայի եւ ա-
պագայի սննդածես լուացին, ոգիին ու
գարզացման:

Մայթիրը, որ նվատակը կազմեց Միսի-
րարեան հիմնադրին ու Միաբանութեան,
ծառայի հայ լիզուին, մշակել հայոց պատ-
մութիւնն ու գրականութիւնը, մասնակցի
եւրոպական ազգերու զիտական վերազարթ-
նումին եւ յառաջդիմութեան, համես շա-
փով մը միայն իրազուծուեցաւ, զիսաւո-
ւաբար մեր լեզուի եւ մատենագրական տո-
խատանիներու մէջ:

Միւս կողմէն այսօր ազգը չի զրջար
ծանօթ եւ կարեի այս բոլոր օճանչակու-
րիններուն համար, նիւրական ու բարո-
յական, զոր լինեաւած է ան միւս այդ Հաս-
տառաւութեան բաւույն ու յառաջդիմութեանը
համար: Խոկ քէ Միսիրարեանները որին
հաւատամուկն իրագածեցին այդ բոլորը,
խցնաւանին հաւել մըն է զոր ազգը երեւէ
չի պահանջան իրենցմէ, անոն ջանացած
են անտառակայս ընել այս ուղղութեամբ ի-
շենց կարեին այս շափով՝ ուրաք բոլուսա-
ւելու ու գաւանիսն իսիրը, ազգային իրենց
պարականութեանց կատարման մէջ: Հա-
յափիտական իրենց աշխատանին ու արդիւնքը
խոսու համեմատութեան մեջ մենա քեւի ի-
շենց կրօնական ուժխատանին, բայց յանուն
այս վերջինին իրենց ի զոր դրած եւ ցոյց
տալած ողին մեաց միւս ակնեւեւ: Կրօնիք
եւ ազգութեան անշատ զարափարեւուն ու
դերեւը զիւրա լրացնողի վիճակին մէջ շմաւ-
ցին ու եւկերես նախասին նման յանախ մին
ի հենուկս միւսին զործեց:

Անտառակոյս Միսիրարեաններու դա-
ւանութիւնը ապազգայնացման դուռ շրա-
ցաւ մեր առջեւ, ընորիւ այդ հասածու-
թեան մատենագիտական եւ կրթական ար-
դիւնքներուն, ուսնէ առաջ եւ աւելի մեր
պատւանուկին մէջ պարագեած են, ի վերջո
բուն կարոյիկ նայութեան մեջ եւ սկսաւ
արքնեալ ազգային օգին, ա'լ աւելի հեա-
նրուած անտառակայս ամբարց ազգին մէջ
ժամանակին հետ եւ պարագաներէ արծաց-

ուած հայրենասիրութենեն: Սակայն եւ այնպէս ոզգային հարազատ զբացումի ժամանեաւ են նոյն դիմի չեն գոր բայց Հայաստանուց Եկեղեցի մայր զանգուածին ենք, որուն մեջի համար մեծապղի փառքի եւ այլոց համար մեծապղի մեղքը իր ազգապահպահութենն է եղած: Կրօնի զզացումի եւ ազգութեան գողովագործ՝ փոխաշարձաբար զիրաւ ամսովնդոյ եւ իրաւու նետ շաղահիւսուած բարոյական զոյզ ուժեր են եղած մեր դարաւոր կեանքի իրականութեան մեջ, մին առանց միւսին ապրել եւ զարգանալ չկարենալուն ասինքնան: Անա թէ ինչու նաև այս Միսիքարին գործ նպաստաւոր արդիւնքներ առաջ հանդերձ իրական վերածնութեան մի չեզաւ, ու մնաց միւս թէեւ արդիւնքու բայց նովիսի ուժաւանք մը մեր մաս:

Կոյքի պատմութեան մէջ: Ասկայն ասիկա չի նույնակը քի մենք պէտ չէ բաժնենք երախուացէս սեռութեաւու զպացումը Միսիքարի գործին եւ նորանուն Հայաստանու ուղղուուելու գործունեաւ նկատմանիք:

Օրենքով մաւկն ու փատակի անուր, օրինեալ սերն ու սերմնացանը, Անքատացին ի իսկվ նետուած ու պարագեած մեր միակ մուլքանն է, Միսիքարին Միաբանութեան եւ կորող դարաշարձի այս առիրով, ու Միսիքարի ողին միւս արքուն մնայ այդ Հայաստանութեան մէջ իրեւ կենգունի խոն հայութեան մեծ զպացումին եւ իր միաբանցից զոյզ աղջին զաւանանիով բանուած բայց նույնով հաւա այդ Հայաստանութեանը մէջ:

ԽՄԲ.

Ս. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՈՒԾ

ԱՄՍՈՐԵԱՑ ԼԱՒՐԵՐ

ՆՈՐԻՆ ԱՄՏԵՆԱՊԱՏՈՒԹԻՒՆՆԵՐ

Ս. ԳԱՅՐԻ Ա. Ա. Հ Ո Ր

ԵՐՄԱԿԱՆ ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆՆԵՐԸ

9 Յունիս Հինգամրի առաւտան ժամ 9-ին, Անն. Ս. Պատրիարք Հայր թէնեականութեամբ Հոգ. Տ. Բարգրին Վ. Վ. Մատեանի մկնեանցաւ դպի նոր երաւացէն: Անն. Ս. Պատրիարք Հօր մինչեւ նոր երաւացէն մատիք ողիրեր նամակ կ'ընկեացնեն Հազարն 8. Տ. Առեւն, Հայկազն: Պատի ու Միւրա պարապետներ եւ կարգ մը պազարնենք: Խոր հայութ մուտքին Անն. Ս. Պատրիարք Հայր թէն առաւեցաւ Խոսյէլի Կրօնական նախարարեան նախարարութեան կազմութեան կազմէն, ինչպէս նաև Խապէր, ինչպէս նաև Խապէր Տեսաց Հոգ. Տ. Բարգրի Վ. Վ. Առաջարար եւ նոր երաւացէն, Խապէր եւ Հայքամարի համամատեան ներկայացնենքէն:

Ն. Ամենապատառքին հետաք հետաքնակ այցեած է նոր երաւացէն, Խապէրի, Էնթէի և Հայքայի հայ զաղութեար, Խամեն և Եկեղեցներ: Այս այցեր այցեած է նաև Խարակի Խամացն Վահուն Տարի. Խամացնի ու տախացն Վահուն է նայ համայնքի հացեան զածոց առնիշտքեամբ: Խոյս նպաստիկ այցեած է նաև Կրօնի Խախուար Վահուն. Խապէրի ինքնունք, նոր երաւացէն նաև Խախուարի նախակին եւ ներկայ վահուն: Կառաւարչիններ եւ նախասահեններ:

Նորին Ամենապատառքին վերաբարձ Ս. Առա 21 Յունիս Հինգամրի օր, յեւ-միջուն ժամ 4-ին թէնեականութեամբ Վ. Բարգր Վ. Վ. Առաջարարի Միւրա հայտն մատիք պատարաթեան զածոց կին Հոգ. Տ. Տ. Առեւն, Հայկազն եւ Պատի կարգաւորութեան մատիք մատարաւութեան մատիք մատարաւութեան մատիք մատարաւութեան մատիք մատարաւութեան:

Խոյ Հոգ. Տ. Պատրիարք Վ. Վ. Մատեանի Ա. Ա. Հոգաւորին Վ. Վ. Մատեանի Ա. Ա. Հոգաւորի Պատրիարք Հօր Կարապարագութեամբ մնացած է Հայքա արպէս Հոգ. Տ. Առեւնի հայ զաղութին:

♦ 3 Յուլիս Կիր. — Ա. Պատրիարք մատուցուեցաւ ի Ա. Յարաբին մեր վերասան թ. Գուգայի մատրան մէջ ժամացարն եր Հոգ. Տ. Հայկագուն Վրգ. Արքահամեան:

♦ 8 Յուլիս Ար. — Զինի երեկոյեան ժամեր գումարեան մական անեցաւ զաղուած տանի նախատակար հանգամապետութեամբ Հոգ. Տ. Սուրբէ Վրգ. Քէնահանին:

♦ 9 Յուլիս Եր. — Տօն զիտի հօմարաց Ս. Հօր մեր Դեղօրի Ա. Խաւարչին. Ս. Պատրիարք մատուցուեցաւ ի Ա. Յակոբը: Ս. Մասկորի մատրան մէջ ժամացարն եր Հոգ. Տ. Անրութէ Վրգ. Մանակին:

♦ 10 Յուլիս Կիր. — Ա. Պատրիարք մատուցուեցաւ ի Ա. Յակոբը: Ժամացարն եր Հոգ. Տ. Հայրիկ Վրգ. Առաջարարն:

♦ 13 Յուլիս Դշ. — Ցեմամիջուրէ, զինի երես կոյեան պաշտամունքին, զաղուած տանի առաջի համապատակ կոստարաւեցաւ հանգիւասեաւութեամբ Հոգ. Տ. Սուրբէ Վրգ. Քէնահանին:

♦ 14 Յուլիս Եւ. — Տօն Ս. Պատրիարքաց վարդապետաց մերց Սահմանայ և Խեւապայ. Հանգիւասեաւութեամբ Ս. Պատրիարք մատուցուեցաւ ի Ա. Յակոբը: Ժամացարն եր Հոգ. Տ. Ս. Անրութէ Վրգ. Մանակեան եան: Պարուցք Հոգ. Տ. Ենիկէ Վրգ. Տէրուեան մատրան առենալուզ միր գարզարեցին անօրինարար զիմաստութեան:

— Առաջարարէ, Հոգ. Տ. Սուրբէ Վրգ. Քէնահանին, ընկիրակցութեամբ Հոգ. Տ. Հայկազն Վրգ. Արքահամեանի թէթանիա զիւղին մօտ ներդիւ զականացաւ Վահուն Ապառաջէն թագաւորի պաշտամական զիմաստութեան:

♦ 15 Յուլիս Ար. — Հոգ. Տ. Սուրբէ Վրգ.

Թէմանեան ի զիմաց Ամեն. Ս. Պատրիարք Հօրի Բառաւայր մէջ՝ Անքար զանակացան պաշտօնական ընդունելութեան մէն. Ապատաւան Թագաւորութիւնը Այցելութեան ամբի:

♦ Ան Յօւլիս Երևան-միջորէին զինի Արեկայան ժամերգութեան ի Ս. Յակով, Պատարութեաց վայրուան տոնին նախառանակը. հանդապատճեամբ Հոգ. Տ. Եղիշէ Վրդ. Տերութեամբ:

♦ 17. Յօւլիս Կիր. - Տօն Գիոյ Ցիրո Ա. Խառնածմի. Թափօրական զնացը Ո. Յակորէն զէպի Ա. Աստաւածածին անզի անեցաւ հանդիսացեամբ առաջարկ Հոգ. Տ. Առարին Վրդ. Պատարազը մատուցեաց Ա. Կորի զերկացմանին վրայ ժամարարն էր Հոգ. Տ. Միւռան Վրդ. Կորինիան:

♦ 18. Յօւլիս Կիր. - Ս. Պատարազը Խառնածման զնացը Ա. Յառութեամ մեր վերեաստ Բրդագորայի մատրան մէջ՝ ժամարարն էր Հոգ. Տ. Վահան Վրդ. Բառաւան:

♦ 20. Յօւլիս Բչ. - Լոյ. Տ. Եղիշէ Վրդ. Տէրտերայի զիմաց Ամեն. Ս. Պատրիարք Հօր. Ամման մէկնեցաւ շնորհաւորելու համար Վիճ. Ապաւան Թագաւորը Ռամազանի (Ֆիթը) տոնին առթիւ:

— Ամեն. Ս. Պատրիարք Հայրը Խոյը Արք Իսակ հանձնաւորական հետապիր ուղղեց Նորին զինաւուաթեան:

♦ 24. Յօւլիս Գչ. - Առաւտուն Ամեն. Ս. Պատրիարք Հայրը ընկերակցութեամբ Հոգ. Տ. Առարին Վրդ. Քէմը ընելու անուան վերաբերուական այցելու թիւն ուստանաւի ողնական մէմալ Գէյ Թարխանի և վահճ. Թազացապես ինուսար էլ - Խաթիպի:

Գ Պ Բ Ա Յ Ա Կ Ա Ն

ԱՄԱՆԱԾԱՐՁԻ ՔՆՆՈՒԹԻՒՆՆԵՐ

Երեքարթի, Յօւլիս 21ին պահան ժամանակարանի ամավերի քննութիւնները. կէսոր առաջ առաջ մասը մասը Ամեն. Ս. Պատրիարք Հայրը ժամանակ վարդապետնին մէջ Անքայս գոնուեցաւ քննութիւններու սացնուարագութեամբ առաջարկուած է առաջնորդ առաջարկ կատարելու համար համար առաջարկ կատարելու համար:

Քննութիւնները հետապնէս ընթացքին:

— Երեքարթի, 27. Յօւլիսին պահան Ամ. Թարգմանչաց Թագարանին ամավերի տարեկան դրաբու և բրանացի քննութիւնները. որոնք ըստունակուեցան ամբողջ հատակայ շաբթուան ընթացքին:

Բ Մ Ա Գ Ե Բ Զ Ա Ն Գ Է Ս

Ս. ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ՄԱՆԿԱՊԱՐԱՔՆԵՐԻ

24. Յօւլիս Կիրակի յ. մ. ժամը 4ին անզի անեցաւ Արքոց Թագամանչաց Մանկապարաքի ամավերի հանդէսը նախառանակը թեամբ Նորին Ամենապատուաթիւն Ս. Պատրիարքը օր, ժամանակաւոր Վարժմարանի բակին մէջ՝

։ Երկու ժամեր շաբթաւակ Մանկապարաքի փոքրիկ շնորհալիքուն կատարած արտօնաթիւններ, տրամաժօտութիւններ, իմրեզներ, մենարգներ, պարեր և մարզանքներ, որոնք այնքան շանազիր աշխատանքունքով պատրաստուած էին մեր Ամանկապարտիզանեւներուն կոչմէ:

Հանդէս աւարուն Մանկապարտիզի աւարտական Սաղին գառարանի 42 երկներ փոքրիկ ներ սացան իրենց զիայականը Ամանկապարտիզի կեայականները Պազերստինի բաղադրական խառնուկ կացութեան հետաւագով:

Վարժարանի կարմէն անոնց կ'ենկերացիցէն հանձնակերպարտիզաների առաջին կարմէն 52 երկներ փոքրիկներ, որոնք նախընթաց տարեվերջին էին հացան կամատ թիւն Բանկապարտիզի կեայականները Պազերստինի բաղադրական խառնուկ կացութեան հետաւագով:

Վարժարանի Տեսուչ՝ Հոգ. Տ. Անդէս Վական Ամեն. Ա. Պատրիարք Հոգ օրենսթեամ խօսքով ու ոչըթքով:

Տ Ա Բ Ո Ւ Ն Ի

ՄԱՐՈՒԴԱ ՄԱՆՈՒԿԱՎՈՅՏ ԵՐԱՎԱՆԵԱՆ

9. Յօւլիս Երամայք որ, ի՞ր մանկանացն է կը բեր Ա. Աթոռիս մայրապետներէն Ալանացի բարեկամ, Սրբուն մայրապետ նղիկանը Թազան արարողութիւնը տեղի ունեցաւ Այս օրուայ Երեկոյին Ա. Հրեշտակապետաց նղիկաց ոյն մէջ:

Բարեկամի մայրապետ Երամայքն էկած էր 1921 թունքն ամամ Ա. Աթոռով ծանայած թիւն ու զայն կատարած է Ամենայն շանսարութեամ և նորիքուածվ:

Կը հայցենք հանդիս իր հոգին:

Է Լ Պ Ի Ս ՄԱՐՈՒԾԱՎՈՅՏ ԳՐԻՐՑԵԱՆ

Նոյնպէս ցաւուի Կ'արձանագրենք մակը գրանել Ա. Աթոռոյս մայրապետներէն կարմէցի բարեկամ կլոր մայրապետ թիւթեամին, որ տեղի ունեցաւ 20. Յօւլիսի լուսաբացին: Թաղման առարողութիւնը կատարեցաւ Այս օրը կեսոր առաջ ժամը 11ին Ա. Պատրիարքին Տանարին մէջ:

Բարեկամը մանմէնուն կ Գորէն Երամայքն էկած և մեր մայրապետաց կարգին անզակցած է 1935 թունք, իր բորջ հանգուցեալ Ասքիս մայրապետ նղոյանը հետ: 14 տարիներ շարունակ կ կլոր մայրապետ ծառայած է Ա. Աթոռիս օրինակին բարեկամացութեամբ և իր շառիւսումք: Իր կեանքը եղաւ օծուն քրիստոնէական որբանեամբ ու բարի ճգնաթեամբ: Մինչի իր մամբ, զոր զիմանարեց քրիստոնէի կը դաշտացութեամբ ամենայն անորոշութեամբ:

Կը հայցենք Երեկոյին խաղաղութիւնը իր հոգին:

Ա. Զ. Դ

Ա. Մ Ե Բ Ի Կ Ա Ց Ի Մ Ի Ա Ց Ե Ա Լ Ն Ա Հ Ա Ն Գ Ա Ց
«ՍԻՌՆ»Ի ՅՈՒՐԳԵԼԻ ԲԱԺԱՆՈՐԴԻՆԵՐՈՒԽ

Ամերիկայի Միացեալ Նահանգաց պատույ ընդհանուր գործակալութիւնը
ազնուաբար յանձն առած է ՚նիւ Եօրփի Ս. Խաչ Եկեղեցւոյ՝

Հոգեւոր Հովիւ

ՀՈԳ. Տ. ԵՂԻՇԷ ՎՐԴ. ՍԻՄՈՆԵԱՆ

հետեւաբար կը խնդրուի Ամերիկայի ՍԻՌՆ-ի յարգելի բաժանորդներէն
որ իրենց հին և նոր բոլոր բաժնեզիները վճարեն Հոգեւորի Հայրասուրբին:

Ա. Ա. Ր. Ո. Խ. Ա. Հ. Ա. Հ. Ա. Հ.

ՏՊԱՐԱՆԱԿԱՆ Ա. Զ. Դ

Մրցոց Յակոբեանց Տպարանի Սուրբոյ եւ Լիքանանի գործակալ նշանակուած է Ա. Յ. Բ. Ի. Հ. Ա. Յ. Ա. Յ. Ա. Յ.

ՀՈԳ. Տ. ԵՂԻՇԷ ԱԲԴ. ԿԻԶԻՐԵԱՆ

առուն մօս կը գտնուի կարեւոր հանակ մը մեր Տպարանի գիրքներէն:

Սահալու համար կը խնդրուի դիմել Հոգեւորի Հօր յԱ. Յ. Բ. Ի. Հ. Ա. Յ.

Տեսուչ Տպարանի Ա. Յ. Յ. Ա. Յ. Ա. Յ. Ա. Յ. Ա. Յ.

ԹՈԿՈՒԲ Վ. Ր. Դ. Ա. Ա. Յ. Ա. Յ. Ա. Յ. Ա. Յ. Ա. Յ.

1948-Ի ԸՆԹԱՑՔԻՆ Ս. ՅԱԿՈԲԵԱՆՑ ՏՊԱՐԱՆԷՆ
ԼՈՅՍ ՏԵՍԱԾ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆՆԵՐ

ՀԱՏԸՆԹԻՐ ՊԱՍՄՈՒԱՄՔԻՆԻՐ (պատանիներու և մանուկներու յատուկ). — Հայացուց
Մ. Ե. Ն. (Մեսրոպ Եպիսկոպոս Նշանեան), Բ. Տպ. էջ 247, զին 15 պ. գ. ։

ՀԱՅԱՏԱՆԵԱՑՑ ԵԿԵՂԵՑԻՆ ԵՐԵԿ ԵՒ ԱՅՍՈՐ. — Եղիշէ Վրդ. Տէրտէրեան, էջ 132,
զին 15 պ. գ. ։


ԱԿԵՂԴԱԱՄԱ (բանաստեղծական հատոր). — Եղիշաբդ, էջ 48, զին 10 պ. գ. ։

ՓԱՄԱԿԻՐԳ ՀԱՅՑ. Ա. ԵԿԵՂԵՑԻՈԹ (փոքրածաւալ). — Զ. Տպ. էջ 672, յաթակաղմի
զին 35 պ. գ. ։

ՕՐԱՑՈՑՑ 1949 ՏԻՄԻԱՑ (լուս Հիւ Տոմարի, Պատկերագարդ). — Կաղմեց Կ. Բ., էջ
288, զին 15 պ. գ. ։ (Աղուածած)։

Հոյս տեսած է նաև Սին Ա. Խոագիրը (12 թիւ չորս միամսիայ և չորս երկամսիայ
միացեալ պրակներով)։

ԼՈՅԱ ՏԵՍԱԿԻ Ա. ԱԹՈՈՈՅՍ ՏՊԱՐԱՆԵՒ



Եջ. 672 Գին՝ 35 (լարակազմ)
Պաղես. դահճեկան

Ընթիր քուղբի վրայ եւ մահուր ապագրութիւն:
(ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴ)

ՄԱՍԼՈՅ ՏԱԿ Է

Տ Ա Ղ Ա Բ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՅՅՈ Ա. ԵԿԵՂԵՑԻ ՈՅՑ

Դ. ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ